

891.99  
M-29

H. M. SETIAN  
PAPETERIE ET ATELIER DE RELIURE  
CONSTANTINOPLE  
Tchakmakdjilar Yokouch

595

73

# ՆԵՐԿԱՐԱՐԼ

ԿՈ.Մ

## ՄԵՂՔ ԵՒ ԱՊԱՇԱԻ

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԵՆԴ ԱՐԱՐՈՒԱԾ  
ԵՒ ՄԵԿ ՊԱՏԿԵՐ

ԳՐԵՑ

Տ. Գ. ՓԱՓԱՋԵԱՆ



(معارف نظارت جلیله سنك ٧١٠ نومروی)  
(رخصتname-سیله طبع او لنشدر)

Կ. ՊՈՂԻՄ  
ՏՊԱԳՐ. ՑԻՎԵԼԵԿԵԱՆ  
1892

891.99

ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔ

ԿՎ

# ՆԵՐԿԱՐԱՐԸ

Կ. Ա. Մ Յանձնութեալիք

02 Երան զայ մօք.

ՄԵՂՔ ԵՒ ԱՊԱՀՈՒ

—♦— ուղարկութեալ պատվեալ

ուղարկութեալ պատվեալ

ԹԱՏՔԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆգ ԱՐԱՐԻ Ա.Ծ

—♦— ուղարկութեալ պատվեալ

—♦— ց ապահու

—♦— ց պահու

ԽՄԱՆՈՂՈՒԹԵԱՄԲ պարա

ԳՐԵՑ

Տ. Գ. ՓԱՓՈՉԵԱՆ

1781—1782 մայ 3 մարտ



معارف نظارت جایلیه سنك رخصتیله طبع اوئن شدر

Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐ. ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

1892

ԱՆՁԻՆՔ

Տիկին Յուլիանէ	50	տարեկան
Զգօն. իւր որդին	20	»
Թովմաս. Զգօնի ուսուցիչը	45	»
Տրիփոն. Սեղանաւոր	50	»
Նեկտար. մատր աղջիկը	20	»
Գարեգին. Նեկտարի որդին	5	»
Արմենակ. գրադիր Տրիփոնի	20	»
Օգոստ. Արմենակայ մտերիմը	»	»
Տկ. Հեղինէ. Նեկտարի հօրեղբօրկինը		
Ոստիկան մը		
Մունետիկ մը		
Փողոցի աւելածու մը		
Թատրոնի աղդաբարութեանց ցրուիչ մը		
Ծառայ մը		
Ներկարարք, Պօրսայի մէջ խաղացողք		

Անցքն է յամին 1870—1876

Ա. և. Բ. Արարուածներէն նտքը 5 տարի կ'սնցնի

(Ներկարացման իրաւունքը վերսպահեալ է)

2586-57

891.99

ԱՐԱՐՈՒԱՌ Ա.  
ԱՐ

ՆԵՐԿԱՐԱՐԸ

Տեսարանն է աղքատիկ սենեակ մը. հին բազմոց մը եւ բարձեր. Աշ կողմը նին կարագոյրով ցած պատուհան մը. ճախը՝ պգտիկ զարան (Քօլաչ) մը. Բազմոցին մօտ ցած արոնակի մը վրայ աղօտ լուսով դամբար մը. թիջ մը անդին երկարէ եռոտանի կրակարան մը. որուն վրայ՝ տաքնալու համար ջեռոցով ջուր դրուած է. Տեսարանը մուր է առաջ մասունք առաջ առայ է էկեր իմ ալ զիսուս . . . տամներկու տարուան քաշած անտար տանջանքս բարայի մը պիտի ըլլայ. . . (Դրսէն փողոցին

ՏԵՍԻԼ Ա.

ՑՈՒԼԻԱՆ (Տիսուր) յեսոյ ԶԳՈՆ

ՑՈՒԼ.—(Վարագոյրը բացուելու միջոցին գետինը արուակին ու կրակարանին մ.շ տեղը նստած է բազմոցին կըրպենով, եւ ճերմակ ամերիզանէ շապիկ մը կարելով զբաղեալ կ'երեւայ. դրսէն եկած սաստկաշոնց քամիին ճայնեն ասեղը կը ձգէ եւ ճեռքը կրակարանէն տաքցնելով՝ ինքն իրեն կը խօսի.) Աս ատեն վո՞ւր մնաց . . . ամէն զիշեր, սահամթը մէկ ու կէսմին, ասկէց անցնող տէրէ-օթ-մաղտանօսին պիլէ, ասանկ հավային դուրսը չի մնալու համար վախթէն առաջ խանութը դտաւ . . . սահամթը ըռահամթ էրկուքը ըլլալու է, ֆախամթ, զաւակս, Զգօնս վո՞ւր մնաց. . . (Վայրիեան մը կը մտածէ) պիշերուան մինչուկ ուհամթը էրկուքները ասանկ թօյ կէնծի մը համար զտւարը մնալը աղէկ բան մը չէ . . . ճահիլ էն, իրարու օրինակ կ'ըլլան . . . կամաց կամաց կազինօյին ալ ճամբան սորմինն նէ՝ վայ է էկէր մօրերնուն զլխուն . . . վայ է էկէր իմ ալ զիսուս . . . տամներկու տարուան քաշած անտար տանջանքս բարայի մը պիտի ըլլայ. . . (Դրսէն փողոցին

**ԶԴՅՈՆ**.—Ըստ որում վարժուած էիր չառ անգամ մութը նստելու:

**ՅՈՒԼ.**.— (Չի լիկու զարնելով) էղաւ ըլլալք, գործըդ լմացունելէզ ետքը լամպային մէջ քիչ մը ջուր լեցուր քի, կազը վեր էլլայ տէ՛ բաղախ վառի. աս իրիկուն ալ ասանկ կ'անցունենք. ֆախաթ, լցուցած ատենդ ջուրը ֆիթիկն չի դպցունեսաւ:

**ԶԳՅՈՆ**.— Շատ աղէկ, մայրիկու. (մեկնելու վրայ, մեկնուի) ահաւասիկ տնտեսադիտական հրահանգ մաղ, որուն փորձառու հեղինակը անշուշտ աղքատութիւնն է (իր մեկնի):

### ՏԵՍԻԼ Բ.

#### ՅՈՒԼԻԱՆԻ (Մինակ)

**ՅՈՒԼ.**.— (Խարխափելով դարանը կը գտնէ եւ նոյն սանով լույսիան կրակին վրայ դնելէ եորք աջքերը սրբելով բազմոցին ծայրը կը նախ.) Ա՛խ Աստուած իմ . . . օսնը սենը աս հալին մէջ պիտի աեսնամ էղեր գաւակս . . . կազմովին տասնը մէկ տարին լմնցուց քի հօրմէն էօքսիւզ մնաց . . . ան ատեն, վարժապետին,—թումաս աղային—խօսքին նայելով վախիթսիզ չի հանեցի բարատունէն, սօն տէրէնէ նեղութան մէջ մնալով ծառքէս էկածին խտար հոգացի . . . Աստուած արեւը պահէ ան մարդուն, զաւկիս ցորեկուան ուտելիքը անոր ասոր թէփսիէն կը ճարէր. խելացի ըլլալուն՝ բէք կը սիրէր . . . ախ, ան մարդը հիմա հոս ըլլար նէ պէտք զաւկիս գործ մը կը գանար: (Վալրկեան մը կը մտածէ զիսակոր) Փառք քեզ Աստուած, աս ալ ճակատ զրուած է էղեր . . . Ես իսէ զիտէի քի՝ զրել կարգալ սորվելէն ետքը հէմէն աղէկ գործ մը պիտի գանաց, քաշածներս պիտի մունամ, մէջէր բիւսկիւլիւ տէրտը անկէ եալին է էղեր: էրկու տարի կընէ դպրատունէն էլաւ, իրմն հետ սորվող զէնկինի զաւտարի կընը հօրերնուն, եախօտ բարեկամներուն սայէէն մէյմէկ գործի կները հօրերնուն, եախօտ բարեկամներուն սայէէն մէյմէկ գործի մտան, ֆախաթ, իմ սեւ բաղզէս, ես ո՞վ կը ճաշնայի . . . տաներէցս... զավալլը մարդը, շատ ասդին անդին ինկաւ . . . պիւթիւն պօշ . . . չամաշըրձիի մը զաւակր չեն վայեցներ կոր զէնկինի մը քով մտնալու . . . խասդուլ չեն ըներ կոր . . . պէսպէլի էմիլյէթ չեն ըներ . . . (աջքերը կը սրբէ) ախ, իրթ-խանահաթ կէս կուշտ կէս անօթի մնծնալէն միճազորդ բան մը էղաւ տէ, զէնահաթի չեկաւ. մէկ էրկու ամիս զրաշաբութեան գնաց,

դուռը կը զարնուի) Փառք քեզ Աստուած, հելէ էկաւ. (Ես առանց մուճակները հազնելու, կը փորքայ ցած պատուհանին քովին դրան ջուանը քաշել, ապա՝ կարը կը վերցնէ, քրին տակին անհասկնալի խօսքերը ըսելով: Փողոցի դրան գոցուելու հայնը կը լսուի, ինչպէս եւ Զգօնի նետեւեալ էրզը.)

**ԶԳՅՈՆ**.— (Դրսէն) «Յուրաքանչ ժմեռ սասաթիկ, Զիւնը ծածկեց գետինը, տը, տը, տը, տը Ամենայն մարդ մտաւ իւր տուն Պատսպարուիլ ցրտիցը, տը, տը, տը, տը» (Խորին մտնելով) Բարի իրիկուն մայրիկ: (Մօրը ձեռքը կը պազնէ եւ կրնակին կախուած սնտուին ու ձեռքի խոզանակը դարանին մէջ կը դնէ: իւր դէմին ունուքի կուղիկի ներկոյ աղտոտած է, եւ, չի ճանցուելու: Հին համար փսխարէ հին գլխարէ մը քաշած է մինչեւ յօնքերը: Հին հպնդերձներ:)

**ՅՈՒԼ.**.— (Ի պատսպախանի տղուն բարեւին) Բարի էկար գաւակս, (կրակը խառնելով) սանկ, կրակին մօտեցիլ օր տաքնատ գաւակս, (կրակը խառնելով) սանկ, կրակին մօտեցիլ օր տաքնատ:

**ԶԳՅՈՆ**.— (Տաքնալով) Մայրիկ, այս գիշերուան կաղերնիս ալ սրտիս ճրագին պէս մարելու վրայ է:

**ՅՈՒԼ.**.— Իրիկուան պէմ, —պէսպէլի հավային սէպէպովը— պախալին մանչը ասկէց չանցաւ քի՝ 20 բարայի կազ բերել պախալին մանչը ասկէց չանցաւ քի՝ . . . համտա, զաւակս, . . . աս իրիկուան խաշած ֆասուլտայի . . . համտա, զաւակս, . . . աս իրիկուան խաշած ֆասուլտայի . . . համտիս ալ (առարինի ծպտով ցածէն) եաղորդզ պիտի ուտենք . . . եամիս ալ (առարինի ծպտով ցածէն) Ա՛, հոդ չէ մայրիկս, հոդ չէ: եւ

**ԶԳՅՈՆ**.— (Վեհաննաօրէն) Ա՛, հոդ չէ մայրիկս, հոդ չէ: եւ մլթէ չես գիտեր, աղքատը ամեն ատեն իւր ուտելիք խաշած մլթէ չես գիտեր, աղքատը ամեն ատեն իւր ուտելիք խաշած մլթէ չես գիտեր, աղքատը ամեն ատեն իւր ուտելիք խաշած մլթէ չես գիտեր:

**ՅՈՒԼ.**.— Գոհանամ Աստուծուս, աստարին: ալ փառք անս լու ենք, եավլում . . . մեզմէ տահա պէթէրին նայինք: Դուն հիմա քի օջջ առողջ էլար էկար, ես պաշխա բան չեմ ուղեր: հիմա քի օջջ առողջ տակն ու վրայ էր, աս ցուրտին, աս վարիթ վո՞ւր մնացիր . . . սատանան գէշ բաներ միտաքս կը բերէր: . . . գէսպէսէս պիտի մեռնէր:

**ԶԳՅՈՆ**.— Կեցիր մայրիկս, առաջ երթամ մաքրուիմ, հաւ զուանի մատաներս փոխեմ գամ, եւ յետոյ այս օրուան եղածները քեզի պատամեմ որ ուրախանաս: . . . (Պամբարը եւ ջեռնոցով ջորը պատամեմ սանկ, քիչ մը ատեն, զքեղ՝ չուղելով մութը պիտի առնելով) սանկ, քիչ մը ատեն, զքեղ՝ չուղելով մութը պիտի առնելով:

**ՅՈՒԼ.**.— Զարար չունի, զաւակս, ես լուսի պէտք չունիմ:

ատ ալ՝ օրերով օտքի վրայ կայնելու դէնահաթ մը ըլլալուն՝ ծնկուլները կտրտելով աչքերը խարարմիշ ըլլալ պաշլայեց նէ վազ անցաւ. ասդին անդին ինկաւ, կոփուր քարին փատին դարկաւ, արթըս ճարը հատած՝ հիմա ալ լուսուռա տօյածիութան դարկաւ. թէ բնէ է, ինձի եարտըմ մը ընէ, չիւնքի ես ալ արթըս կարողութիւն չունիմ հէմ ապրուելու հէմ էսուն զրշ քիրա տալու. աչքերս ալ առաջուան պէս չի գորելուն, օրը անճախ էրկու շապիկ կրնամ կոր կարեր. (յանկարծ մտնէ Զգօն)

### ՏԵՍԻԼ Գ.

ՆՈՅՆ Էւ ԶԳՈՆ

**ԶԳՈՆ.**— (Որ գեղեցկադէմ երիտասարդ մ'է, այս անգամ հին՝ այլ մարուր նանդերներ կը կրէ. ձեռքի դամբարը թիչ մը աւելի փայլուն կը վառի.) Հիմա, սիրելի մացրիկս, սա մեր ազւորիկ լուրիան լեցուր որ սրտի կտտարեալ հանդարա տութեամբ մարսնք, եւ ես այսօրուան պատմութիւնս ընեմ քեզ գի. . . բայց ադ բնէ է . . . աչքերդ կը սրբես . . . կուլաս . . . ՊՈՒԼ. — Զէ, զաւակս, չէ, փառք Աստուծոյ, բնէ ունիմ որ լամ:

**ԶԳՈՆ.**— (Մեկուսի) Անանկ է, բնէ չունիս որ չի լսու  
ՅՈՒԼ. — Աղօթք կընէի կոր, մէկէն ի մէկ կազըներս բերիք նէ աչքու առաւ աէ որբեցի (Պտուիկ սեղան մը կը դնէ արուակին վրայ, դէմ առ դևմ կը նստին եւ կ'սկսին ուստի.) Ինչու առաջու ուշ մնացիր:

**ԶԳՈՆ.**— Ճամբուս վրայ քանի մը մարդիկ սահամաննին ներկել տուին. ասոր համար ուշացայ:

**ՅՈՒԼ.** — Ես իսէ միտքէս ըսի քի՛ էրկու ամիսէ քեզի աղէկ գործի մը դնելու խոռը տուող ան հոգաբարձու աղան պէլքի տեղ մը գրաւ աէ ուշ մնացիր:

**ԶԳՈՆ.**— Հըմ. . . այն . . . անանկ ըրաւ ա:

**ՅՈՒԼ.**— Իրա՞ւ կըսես կոր, չէ նէ մի ան ալ պօշ էրաւ. (Զգօն զիխուլը «այս» կըսէ) անտար ատեն զացիր էկար, բէք ումէտ կը նէիր կոր:

**ԶԳՈՆ.**— Է՛ս, բնէ կուղէիր որ ըլլար, ես քեզի չեմ ըսած թէ աղքատութիւնը յանցանք է մեզի, որովհետեւ փորձով հաստատեցաւ որ մեզ ուսման մէջ քաջալերովները ետքը երես նիս անդամ չեն նայիր:

**ՅՈՒԼ.**— Ֆախաթ զաւակս, ոսնըդ բնէ պիտի ըլլայ . . . գացիր էկար ադ պօյածիութան վրէրկէց հավէս տուիր . . . ան աս բնէ պիտի ըսէ:

**ԶԳՈՆ.**— Մամկ ըրէ մայրիկս որ հասկնաւ. (փողոցի դուռը կը զարնուի).

**ՅՈՒԼ.**— Դուռն է,

**ԶԳՈՆ.**— (Զարմանօք) Ո՞վ կընայ ըլլալ այս ժամանակ. (ոտքի ելնի):

**ՅՈՒԼ.**— Կազը հետդ առ . . . հէմ ով ըլլալը չի հասկած դուռը մի բանար. (Զգօն դամբարը առած, ամապարանօք մեկնի. Յուիխանէ շուտ մը սեղանը կը վերցնէ. կը մտնէն թովմաս եւ Զգօն)

**ՏԵՍԻԼ Դ.**

ՅՈՒԼ. ԶԳՈՆ Էւ ԹՈՎՄԱՍ

**ԶԳՈՆ.**— (Մտած տտենը) Մայրիկ, որո՞ւ մաքէն կ'անցնէր թէ թովմաս աղան, իմ յարգելի ուսուցիչո, որ երեք տարիներէ ի վիր տեսած չէինք, այս իրիկուն պիտի այցելէր մեզ:

**ՅՈՒԼ.**— (Մարախուրէտմբ) Բարով էկաք պատուելի.

**ԹՈՎ.**— Բարի տեսանք, մայրիկ. (Զգօնի հետ բազմոցին վրայ կը նստի. Յուիխանէ կրակը կը խառնէ եւ կրակարանը անոնց կը մօտեցնէ.)

**ԶԳՈՆ.**— Պատուելիս այս այցելութեամբը կը հաստատէ թէ իւր աշակերտը մոոցած չէ:

**ԹՈՎ.**— Միթէ կընայի՞ մոռնալ զքեզ, Զգօն, որ այնչափ կը սիրէի . . . եւ եթէ երեք տարի է որ զիրար չի տեսանք, սպատճառը՝ ինչպէս դիտես քաղաքէս բացակայ գտնուիլս էր:

**ԶԳՈՆ.**— Յանհունս չնորհակալ եմ ձեր գովիլի հոգածութենէն, պատուարժան ուսուցիչս:

**ԹՈՎ.**— Ես ալ չնորհակալ եմ ձեր երախտազէտ արտայցաւութենէն:

**ԶԳՈՆ.**— Անցուշտ պիտի նկարագրէք մեզ ձեր երեքամեաց ճամբորդութեան պատմութիւնը, դոր ախորժանօք պիտի ունե կըդրէնք:

**ԹՈՎ.**— Հաճութեամբ, սիրելի Զգօնս, հաճութեամբ, բայց նախ եւ առաջ կուղեմ տեղեկանալ թէ բնէ դործով կ'զբաղիք:

**ԶԳՈՆ.**— (Թովմասի անակնելայ հարցումնէն շուարած, բայց

այս շուարումը ծածկել ջանալով) Մ'եղ նման... աղքատիկ ու սումնաւարտից յատուկ զբաղմամբը, — զասախօսութեամբ:

**ՅՈՒՆ.** — (Որ կրակարանին առջեն, նատած էր՝ գլուխը վեր առնելով՝ կը գոչէ) Սուտէ, պատուելի, սուտէ. ևս քեզի շիտակը ըսեմ, լուստուա պօյամիութին կընէ կոր:

**ԹՌՎ.** — (Գարմանօք) Ի՞նչ կը լսեմ . . . Զգօն . . .

**ՅՈՒՆ.** — (Առ Զգօն, սիրտը առնելու մոր աղերսազին) Պատուելին ի՞նչու պահենք, եավրում, պէտքի ճար մը կը գտնայ: ԶԳՕՆ. — Ներեցէք, պատուելիս, քիչ մ'առաջ այն ինչ այդ մասին մօրս բացատրութիւն տալ կը պատրաստուէին գուք վրայ հասաք, ուստի նոյն բացատրութիւնը հիմա երկուքիդ ալ տալու եմ: Նախ եւ առաջ սա ըսեմ որ, ասկէ երկու տարի առաջ այսինքն վարժարանէն ելած ատենս, եթէ զիանայի թէ ամեն ակնկալած յոյսերս ի դերեւ պիտի ենին, թէ կարդ մը մարդոցմէ գործ մուրալու համար անոնց ոտքը ձեռքը լիզեներուս վերջը չպիտի գայ, այն ատենէն կըսեմ, կամ ներկարար եւ կամ փողոցները հնահաւաք կ'ըլլայի:

**ԹՌՎՄ.** — Զգօն . . .

**ԶԳՕՆ.** — Վասն զի՞ կը տեսնեմթէ վաճառականներէ աւելի գրադիմներ կան պարապ պտտող, ուսանողներէ աւելի ուսուցիչներ՝ որք հ-6 ամիսը անգամ մը փոխուող հոգաբարձուներու հաճոյքէն կախեալ են շարունակելու համար իրենց պաշտօնը. տեսնելով ալ որ իմ կազմս չի յարմարիր արհեստաւոր ըլլալու, — որուն տիսուր փորձը տեսանք երկու ամիսներ, — եւ վերջապէս տեսնելով որ մայրս իւր այս տարիիքին մէջ տակաւին կար կարել բռնադատուած է 60 փարայ օրականով, եւ այդ աշխատութեան վարձքը վեց ամիսը անգամ մը հազիւ կրնայ գանձել, որով մինչեւ այն ատեն հացագործին եւ նպարավաճառին ձեռքը գերի կըլլանք, ուստի պարտաւոր էի այն օրէն ինքնոգնութեամբ հնահաւաք վիսելով՝ գոնէ օրական հաց մը ճարել մօրս:

**ՅՈՒՆ.** — (Աչքերը սրբելով) Ա՛խ, զաւակու:

**ԶԳՕՆ.** — Ասկէց զատ, սիրելի մայրիկս, երեք տարիներէ ի վեր սա հագած բանթալօնս եւ չաքէթո մէկ քանիքամիսէն անգործածելի պիտի ըլլան. գու՝ այլեւս այն վաճառականին տունը լուացարարութեան երթալու կարողութիւն չունիս, որ երկու տարի առաջ այս բերածիդ պէս նոյն անձին աչքին հին, բայց մեր աչքին նոր երեւցող բանթալօն մ'ալ մուրաս անոր գթասիրտ ընտանիքէն եւ ինձ բերես, հետեւարար ալ այսուհետեւ ես

ջանալու եմ իմ եւ քու պէտքերդ հոգալու: Իմ այս ընթացքս մեղազրելու չէք. ամեն մարդ աղէկ կամ գէ գաղափարի մը կը ծառայէ. ես կը նախընտրեմ այս արհեստը ուսուցչութեան, որ ապագայ չունենալէն դատ գոնէ ամբողջ տարի մը շարունակուելուն վատահութիւն չկայ, զի հետզհետէ ուսեալ շրջանաւարտք ուսուցչական պաշտօնը դասատուներնուն ձեռքին կ'առնեն. որով խեղճ մարդը վհատեալ կը պարտաւորի որճարաններու անշուք անկիւնները քաշուիլ: Ահաւասիկ իմ ուսուցիչս, պատուելի թուկմաս, որ մի քանիներէ տեսած կողմանակցութեանց չնորհիւ կամ պարապ կը պատի եւ կամ ճարահատեալ՝ տան մը մէջ դաստիարակի, —լաւ եւս է ըսել դայեակի—պաշտօն կը վարէ. այսպէս չէ:

**ԹՌՎ.** — Սրգարեւ տիսուր ճշմարտութիւններ կը խոսափանիք, բայց . . .

**ԶԳՕՆ.** — Կ'աղաչեմ, մի ընդմիջէք.

**ԹՌՎ.** — Խօսք մը, եւ այս վերջին ընդմիջումս պիտի ըլլայ. այդ արհեստով ի՞նչպէս պիտի կարենաք ձեզ ապագայ պատրաստել:

**ԶԳՕՆ.** — Այդ մասին ահաւասիկ իմ ծրագիրս: Ներկարարութեամբ դիւրութիւն պիտի ունենամ ամեն կարգի անձանց մինչեւ ուղքերնին խոնարհիլ եւ կօչիկնին մաքրել. եւ որովհետեւ ժողովուրդը ընդհանրապէս ճարպիկ եւ լեզուն բերնին մէջ զարձող ստորին գասու արհեստաւորաց վրայ համակրանք մը կ'ունենայ, ուստի իմ յաճախորդներէս թերեւս գտնուի բարեմիրտ անձ մը, որ որ մը խճալով իմ ստացած կրթութեանս հակառակ՝ ընտրած ներկարարի արհեստիս, զիս իր պաշտպանութեան տակ առնու, կամ բարեխօսելով մէկուն քով դնել տայ. ահա այս համոզմամբ սոյն վիճակը ընտրեցի. եւ սա ալ ըսեմ ձեզ թէ՝ իմ վարմանցս եւ խօսքերուս չնորհիւ Պօրսային մէջ առաջի օրէն մէկ քանիներու համակրանքը յաջողած եմ գրաւել, որք ծախթներնին կը համոզեն կօշիկնին ինձ մաքրել տալու :

**ՅՈՒՆ.** — Ա՛խ, զաւակու, զուն ասլը զայիֆ միճաղ բան մըն ես, ալ բան չի գտար աէ գացիր էկար տանը հակիս տուիր:

**ԶԳՕՆ.** — (Քմծիծաղով) Եւ միթէ զուն գէ՞ր կազմուածք մը ունիս. զուն որ այդ հիւանդ մարմնովդ տաշտերութակ լուացարութեան տախանելի աշխատանաց զիմազրեցիր, ես իմ երիտասարդ տարիքովս չպի՞տի կարենամ կրել մնտուկս, որ իւր երացի կու խողանակներովը հազիւ երեք օխա կը կշռէ: Թէեւ այս

ընտրած արհեստու շատ ստորին կերեւայ ձեր աչքին, բայց ինձ համար ուսուցութենէ աղէկ է. եռ սա համոզումը ունիմ թէ մինչեւ որ պաշտպան ընկերութիւններ չի կազմուին աղքատ ուսումնաւարանները դործի դնելու, ինձ նման շատեր պիտի պտտին ձեռնունայն. եւ վայ այն տղքատի զաւկին, որ գպտոցական շրջանը աւարտելէ ետքը—եթէ ինձպէս նիհարակազմ չէ —արհեստ մը չի սորվիր. զի ուր որ երթայ՝ յուսահատ պիտի վերադառնայ. եւ եթէ բաղդ ունենայ վաճառականի մը քով դրագրութեան մտնել, նոյն պաշտօնին մէջ գտնուող հարուստի զաւկէն շատ պակաս պիտի ստանայ փոխարէնը, ըստ որում աղքատի զաւակ է. եւ օր մը, քու առածէդ աւելի պակաս ամսականով այդ պաշտօնը ընող մը գտնուեցաւ վերջնազիրը լսելով պիտի ճամբուի, որուն բազմաթիւ օրինակները տեսնելու վրայ ենք:

**ՅՈՒՂ.**— Էսելէ քի, իմանստար սիրտ հատցունելիներս, աշխատանքս, քու գիշեր ցերեկ հոդնելներդ պիւթիւն պօշ բաներ են էղեր։ Պէտքի Թովմաս աղան քեղի տեղ մը կը դնէ. ի՞նչ զարարուի, թող վարժապետութիւն ըլլայ։

**ԶԴՅՈՒ.**— Բայց, մայրիկ, քիչ մը առաջ ըսի կարծեմ, ամիս մը, երկու ամիս կամ տարի մը վարժապետութիւն ընկէս ետքը դիմացդ անցած ասնկ բարեւ բռնած նստիլս կ'ուզե՞ս. հարցուը Թովմաս աղային թէ՛ երկու տարի շարունակ կրցած է միեւնոյն վարժաբանին մէջ դասախոսել, եւ ո՞րչափ ատեններ պարապ պտտած է. այս ամենը տեսնելովս, ալ ի՞նչպէս ուսուցիչ ըլլամ. ասկից զատ, իմ կազմուածքս չի դիմանար այս տեսակ սրտամաշ աշխատութեան։

**ՅՈՒՂ.**— Ատ ալ իրաւ է . . . ախ . . .

**ԶԴՅՈՒ.**— Հիմա, Աստուած եւ մենք երեքս զիտեմք որ ես ներկարար եմ. (Թովմասին) առաւօտները դէմքս քիչ մը ներկով կ'աղտոտեմ, ու զիսարկս մինչեւ յօնքերս քաշած՝ արշալոյսը երեւելուն պէս ճամբայ կ'ենեմ, ու Պորսային շրջապատի անկիւնը մէկ քանի Ռոտոսթոյի ինծի պէս ներկարարներուն քով կը նստիմ, ուր իւրաքանչիւրս մէկ քանի անցորդներ կունենանք կօշիկնին մաքրել տուող. Դրան բացուելուն, ես ալ Պորսան կը մտնեմ, հոն երեք չորս յաճախորդացս կօշիկները կը մաքրեմ եւ ապա չի ճանչցուելու համար օտարականներու գտնուած շուկայները կ'սկսիմ պտտիլ։ Այսօր երկու շաբաթ է որ ներկարար եմ, եւ օրը 5-6 դահեկան կը շահիմ։

**ՅՈՒՂ.**— Ա՞խ, զաւակս

**ԶԴՅՈՒ.**— Ասկից զատ, երկու շաբաթուան մեր օրապահին կը ըստ կարեացս հոգալէ վերջը, 10 դահեկան աւելցնելով, վաղուան, Փետրվար մէկին քաշուելիք վիճակահանութեան բաղդատամափ մը ընկեր եղայ (1). Պօրսային մէջ սենեցող սեպանաւոր յաճախորդներէս մէկուն յանձնեցի նոյն տասը դահեկանը, որ 1,798,500 թիւ արժեթղթին շահելիք պարգևն իմս ըլլալը անառակին մէջ արձանագրեց, եւ նոյն արժեթուղթը մինչեւ վաղը ցերէկ չի ծախուելու համար գացային մէջ պահէ ետքը, յապահովութիւն, ստորագրեալ թուղթ մը ինձ յանձնեց, վրան նոյն թիւը գրելով թէկեւ երկու օր ետքը վիճակնիս աչքի առջեւ բերելով տասը դահեկանը վաճանդի ենթարկելուս համար զղջացի, բայց ի՞նչ կրնայի ընել, եղածը եղած էր, երիտասարդական յախուռն շտավը յաղթած էր, սակայն այսուհետեւ նոյնօրինակ անխոնեմութիւն մը չպիտի ընեմ. իսկ եթէ վաղը բաղըը յաջող ըլլայ մողի, ալ երջանիկ պիտի լինիս, մայր իմ։

**ՅՈՒՂ.**— Աստուծոյ կամքը ըլլայ, ես քեզի խըտար կարդալ չիստեմ քի ըսածներուդ ճուղապը տամ, անքի մէջ մը խելքդ աստոր տուերես նէ՛ աշխարհքին ըսելիքները ֆայտա մը չսիմի ընէ. դուն զիտես, ինտոր կուղես նէ անանկ ըրէ. (բազմոցին անկիւնը կերբայ կը նստի, ձեռքերը բօլային տակ ծածկելով, ուր կամաց կամաց պիտի մրափէ)։

**ԶԴՅՈՒ.**— Հիմա քիչ մ'ալ ձեր վրայ խօսինք, պատուելի ուսուցիչս, մեր վարժարանէն մեկնելնէդ ի վեր, յորմէ հետէ երեք տարիներ անցան կարծեմ, ուր էիք։

**ԹՈՎ.**— Ի՞նչպէս որ զիտէք, Պ. Ատովմ, որ ազգեցիկ անձի մը ազգականներէն լինելու բաղդն ունեցած էր, ինձ յաջորդկարգեցաւ, ես ալ յուսահատ մեկնեցայ վարժարանէն, եւ ամիսներով ձեռնունայն թափառելէ ետքը, ճարահատեալ յանձն առի հեռաւոր դաւառի մը վարժարանին կառավարչութեան ամենագծուարին պաշտօնն, ամսական 200 դահեկանաւ։ Դժնդակ պարագայներ եւ կիմայի խստութիւնն վերջապէս պատճառ եղան զայսներ կը կամաց լինական բանդարմանը, եւ երկու տարի նոյն տաժաննելի առողջութեանու խանդարմանը,

(1) Թագուերժութեան նուականին, այսինքն 1870ին վիճակահանութեան բաղդատամափ մէկին վաճառաւուել երադարձակի վրայ, այլուստայտամափ էւ գաղփնի էլ ծախելին, ստորագրութեամբ։

պաշտօնը վարելէ ետքը՝ հիւանդանալով հոս վերադարձայ, ուր մէկ քանի բարերար անձանց բարեխօսութեամբը ազգային հիւանդանոցին մէջ դարմանուելով, բաւական կազուրեցայ. ապա՝ գարձեալ շատ մը անյաջող դիմումներէ եւ հաղար տառապանքներէ վերջը, երախտադէտ սաներէս միոյն չնորհիւ հարուստ անձի մը մէկ հատիկ աղջկանը դաստիարակի պաշտօնն ընդունեցայ. Այժմ տարի մ'է որ նոյն տան մէջ կը պաշտօնավարեմ, ուր շատ հանդիսա եմ, եւ այս իրիկուան ձեղ այցելելուս պատճառը սա է որ, մեր էֆէնտիին բարեկամներէն մէկն ալ երկու դաւակացը համար մնայուն դաստիարակի մը պէտք ունի, ուստի, քու վարուցդ ու բարուցդ արդէն տեղեակ լինելուս, և դասընկերէդ մէկէն իմանալով թէ գործ չունիս, եկայ նոյն պաշտօնք քեզ առաջարկել, եւ կարծեմ, գոհացուչիչ պիտի զըտնէք զայն քան այժմու ընտրութիւննիդ:

**ԶԳՕՆ.**— Ո՛հ, մեծապէս չնորհակալ եմ, յարգելի ուսուցիչս, ձեր ինձ նկատմամբ ցոյց տուած այդ գովելի հոգածութենէն, այսուհանդերձ, ներուի ինձ ըսել թէ, արդի վիճակս՝ որ յաչս ձեր նաեւ ամենաստորին հանդամնոք մ'ունի, ինձ համար այսպէս չէ. Եւ կը ինդրեմ որ ալ այս մասին չի խօսիք:

**ԹՌՎ.**— Կը ցաւիմ որ այս պաշտօնէն զատ ուրիշ տեսակ պաշտօն մը առաջարկելու դիւրութիւնը չունիմ, եւ քանի որ կը պնդէք, ուրիշ բան չի մնար ինձ, բայց միայն յաջողութիւն մաղթել եւ ապագային ձեր յոյսերուն իրականանալը տեսնել. (ուսք ելնելով) առ այժմ մնաք բարեաւ սիրելի Զգօնս. . . մայրիկը անհանդիսա չընենք, ց' տեսութիւն. (մէկնի պատրաստուի:

**ԶԳՕՆ.**— Ցտեսութիւն, պասուարժան ուսուցիչս. (ղուլքարը առած՝ թովմասի հետ խորեն կը մէկնի անձայն քայլերով, որպէս զի Յուլիանէ ջամբննայ. դրսէն փողոցի դրան գոյուելու հայնեն Յուլիանէ կ'արբննայ, եւ Զգօն ալ տեսարան կը մտնէ):

### ՏԵՍԻԼ Ե.

#### ՑՈՒԼԻԱՆԷ ԵՒ ԶԳՕՆ

**ՑՈՒԼ.**— Թովմաս աղան զնաց:

**ԶԳՕՆ.**— Այո՛, մայրիկ, յարդանօք բարեւներ ալ խօսեցաւ քեզին:

**ՑՈՒԼ.**— Օղջ ըլլայ, Աստուած արեւը պահէ . . . ի՞նչ ըրիք նայինք:

**ԶԳՕՆ.**— Ի՞նչ պիտի ընենք. ինքն ալ իրաւունք տուաւ ինծիւ:

**ՑՈՒԼ.**— Ե՛հ, քու լեզուներուդ վարժապետ ալ խանմիշ էղաւ նէ, ես ի՞նչ կրնամ ըսել... զուն զիանես. . . իմ ըրած ճահտս քու աղէկութանդ համար է, ես սըսեղ խուշի մը էօմրը ունիմ . . . Աստուծոյ ծառքը վրայէդ անպակաս ըլլայ. . . գէշ օրըդ չի տեսնամ տէ՝ ինչ կ'ուղէ ըլլայ:

**ԶԳՕՆ.**— Շնորհակալ եմ, մայրիկս . . . Հիմա ել տեղդ հանգստացիք, ինձ պէս յուսով, վասն զի վաղի Փետրուարին մէկն է, տեսնենք, բաղդը ի՞նչ պատրաստած է մեզի, տրտմութիւն թէ ուրախութիւն:

### ԱՐԵՎԱԿԱՅԱ Ա'ԽՁՆԵ



# ԱՐԱՐՈՒՄԾ Բ.

## ԳՈՂ ՍԵՆԱՆԱՀՈՐԸ



(Տեսարանն է Պօրսայի փողոցը, խորը՝ գոց մեծ դռու մը, որուն քով 4 ներկարարք քովի քով նատած են սնտուկնին առջեւնին, որոցմէ մին է եւ Զգօն։ Առաւոտ է. վարագոյքը բացուելու միջոցին ներկարարք միանայն կերպեն հետեւեալը։

ՏԵՍԻԼ Ա.

### ՆԵՐԿԱՐԱՐՔ

Երբոր առւտօտ բլայ  
Ու բաղաբր արքնեայ,  
Ներկարարն իր սնտուկը  
Ետին կախած դուրս կրուզայ։ (Էրէնէ)

Ն ա դ ա ր ա լ ի

Եւ գոհ սրառվ կը պառայ  
Լստուա պօյյե՛ա, պօյյե՛ա, պօյյե՛ա։

Անորի պէս մերք բնոյ մերք  
Նայի երկնից կամարին,  
Դիտելով զբերացս օդին  
Թի՛ք քա՛մ զարնէ սնտուկին (Էրէնէ)

Եւ գոհ սրառվ կը պառայ եւն, եւն,

Գոհ եւ զրւարք խոնարձի  
Ց' ստո փոքրին ու մեծին,  
Փայլուն փայլուն ներկելու  
Կալօշ, Կօշիկ, կամ Բօրին։ (Էրէնէ)

Եւ գոհ սրառվ կը պառայ եւն. եւն։

(Երգին վերջին տունը երգուած ժամանակ Փողոցի աւելածուն աշ կողմէն տեսարան գայ գլխիկոր, աղեղով. եւ կանգ առած զարմանօք կունկնորք)։

ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՅՆՔ, ՓՈՂՈՑԻ ԱԻԵԼԱՆՈՒԻՆ. (Ետքը) ՑՐՈՒԻՉԸ

ԱԻԼՈՂԸ. — Եյ, պոաւօ, գիշերը քուներնիդ չի տարած, առտուն առառանցով աքաղաղղ էք, ինչ էք։

ՈՄՆ. — Սյո՛, Սիօս աղքար, չե՞ս գիտեր թէ աքաղաղներէն ետքը խօսելու կարգը ներկարարներունն է։

ԱԻԼՈՂԸ. — Ի՞նչպէս։

ՆՈՅՆ. — Երբոր աքաղաղները արշալոյսը ողջունելէ ետքը իրենց նախաճաշը ընել կ'երթան, ներկարարք կը յաջորդեն անոնց, որք առաւետը ողջունելով յաճախորդ մնառել կելնեն։

ԱԻԼՈՂԸ. — Անանկ չէ, ներկարարէն առաջ՝ փողոցը աւլողները ճամբայ կ'իյնան։

ՆՈՅՆ. — Բայց փողոց աւլոյները ամօականաւոր ըլլալնուն, եթէ քիչ մը ուշանան կամ անձրեւի պատճառաւ նոյն օրը գուրս չելլան՝ հոգ չեն ըներ. մինչ մենք ներկարարքս օրականնիս ճարելու համար անպատճառ կանուի ճամբայ իյնալու ենք։

ԱԻԼՈՂԸ. — Հասկցայ . . . անշուշտ առջի իրիկուընէ գինեմոլաց վրայէն ինկած զրամ կամ այլ ինչքերը մեզմէ առաջ հաւաքելու յուսով։

ՈՄՆ. — Ե՛ս . . . եթէ սակայն ճեր ազնուութիւնը աւլած ատեն անուշադրութեամբ զանոնք մեղի ձգէ։

(Թատրոնի ազդարարութեանց ցրուիչը աշ կողմէն տեսարան գայ, եւ խորի դրան պատին վրայ քատերական մեծ ազդարարութիւն մը կը փակցնէ)։

ԱԻԼՈՂԸ. — Աս ո՞վ է, ասոր ալ քունը գիշերը չէ տարեր։  
ՑՐՈՒԻՉԸ. — Դուն անանկ գիտես, օգլ ամսղստ ըլլալուն անկողնէդ ուշ եկեր ես։

ԱԻԼՈՂԸ. — Եյ, կիմա առաստն առառանցով ասիկայ փակցունելդ ինչ օգուտ ունի։

ՑՐՈՒԻՉԸ. — Սա օգուտը ունի որ, հիմա ուրիշ թատրոնի մը ցրուիչը դալով իմ ազդիս տեղը պարապ չի գտներ, եւ հոն չի փակցներ իրենը։

Ա. ՆԵՐԿԱՐԱՐԸ. — Սիօս աղքար, ժամը քանին է արդեօք։

**ՑՐՈՒԻՒԶԸ.** — Եթէ անոր հարցնէք՝ տակաւին վկչս զիշեր է պիտի ըսէ, մինչդեռ հիմա 12 զարկաւ եւ քիչ մը վերջը Պօրսան կը բացուի:

**ՈՄՆ.** — (Սնուռակը առնելով) Ուրեմն, ընկերք, ամեն մարդ էր գործին, յոգութիւննիս բաւական առինք, չվոնտուած ճամբայ իշխալու ենք,

**ԱՅԼ ՈՄՆ.** — (Նոյնպէս) Այս, այս, երթանք, (Չորսն ալ ոտքի ելած երգին վերջին տունը կրկնելէ վերջը աջ եւ չախ կրումեն կը մեկնին ինչպէս նաև փողոցի աւլողը եւ ցրուիչը,

## ՊԱՏԿԵՐ

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՄՈՒՆԵՑԻԿ ԵՒ ՇԱՀԱԴԵՏՔ

(Պատկերը կը փոխուի եւ կը ներկայացընէ Պօրսայի գալիքը. մարդիկ կը մտնեն կ'ենեն. մոռնետիկը սանդուխին վրայ կեցած՝ ձեռքի գանգակովը ուշադրութիւն հրասիրելէ ետքը կ'ըսէ):

**ՄՈՒՆԵ.** — Պարոններ, Հնդկաստանցի Պարոնայք Քրէնչ եւ Հովհնիտիյի ընկերաց գրամատան արժեթղթերուն առուծախը այսօր 4 ժամուան մէջ տեղի պիտի ունենայ. հակառակողները ըստ օրինի պատասխանատու պիտի բռնուին: (մեկնի)

(Ասոր վրայ շահադէտը կսկսին պոռալ կանչել: Չգօն աջ կողմէն տեսարան գայ եւ Պօրսային ներս կ'աներենութանայ).

#### ՇԱՀԱԴԵՏՔ

- 520
- 520ի կ'առնեմ:
- 522ի կը ծախեմ:
- 521ի կը ծախեմ:
- Ինձի . . .
- Ես . . . ես ալ.
- 525ի կը ծախեմ:
- Կ'առնեմ: (Ժխոր եւ վրդովմունք. ոմանք սենեակներու

առջեն իրարու տետրակ կ'ստորագրեն, իմչակս սովորութիւն է Պօրսայի մէջ):

### ՏԵՍԻԼ Դ.

**ՕԳՄԷՆ, ԵԿՐԸ ԱՐՄԵՆԱԿ,** քիչ մը ետքը ԶԳՈՆ

**ՕԳՄ.** — (Ձեռքը բաց տետրակ մը բոնած՝ աստ անդ կը ձայնէ) Տրիփոնեան, Տրիփոնեան . . .

**ԱՐՄԵՆ.** — (Նոյնպէս ձեռքը տետրակ մը) Տրիփոնեան ներկայ:

**ՕԳՄ.** — Եկուր նայինք, բարեկամ. (Կ'սկսին տետրակները բաղդատել, ներսէն առնող ծախողներու ձայն. Չգօն տեսարան զայնով Բ. ՀԱՅՐԱԽԻՆ բովիկը կը նասի, մեր խոզանակը սընտուկին զարնելով եւ ցած ձայնին. «Պօլլեա» ըսկեով)

**ԱՐՄ.** — Ճիշդ է, այնպէս չէ:

**ՕԳՄ.** — Այո՞ւ:

**ԱՐՄ.** — Ուրեմն, ցտեսութիւն:

**ՕԳՄ.** — Կեցիր, իբր անկեղծ բարեկամ, բան մը պիտի հարցնեմ քեզի, (Սիկան, կը հրամցնէ եւ տեսարանին առջեն զան),

**ԱՐՄ.** — Ես ալ անկեղծօրէն կը խոստանամ պատասխանել:

**ՕԳՄ.** — Երկու կամ երեք չափաթը անդամ մը սեւազգեստ մանկամարդ տիկին մը ձեր սենեակը կուգայ, եւ կը տեսնեմք թէ միշտ տրամութեամբ կը մեկնի, արդեօք ֆօնտօ կը խաղայ:

**ԱՐՄ.** — Ո՛չ.

**ՕԳՄ.** — Ուրեմն:

**ԱՐՄ.** — Կ'երեւի թէ շատ հետաքրքիր էք նորա երթեւեկի պատճառն հասկնալու:

**ՕԳՄ.** — Ինձ նման շատեր ալ հետաքրքիր են, եւ մինչեւ իսկ այլ ընդ այլոյ մակնութիւններ կուտան:

**ԱՐՄ.** — Ես, այնչափ զարմանալի բան մը չէ, ըստ որուժ Պօրսայի մէջ եւեք:

**ՕԳՄ.** — Այսպէս է, թերեւս փոխառութիւն ըրած է ձեզմէ:

**ԱՐՄ.** — Ո՛չ. ո՛չ.

**ՕԳՄ.** — Կամ կ'ուզէ ընել:

**ԱՐՄ.** — Սյդ ալ չէ. եկուր քիչ մը սանկ երթանք որ հետաքրքութիւնդ զսացնեմ: (Դեպ ՚ի Չգօն յառաջանայով) Արմենակ ոտքը սենուկին վրայ կը դնէ եւ կ'սկսի պառութեան: Չգօն կ'սկսի կօշիկները մարրել. Արմենակն ետքը Օգսէն ալ

իւր կօշիկները պիտի մաքրել տայ: Զգօն հետաքրքրութեամբ կը պարտառի խոզանակը ծանը շարժել, որպէս զի պատմութեանը ունկնդիր ըլլայ զիխիկոր, եւ. իւր մտիկ ըրած ըլլայը ժողովրդին հասկցնելու մտօր մերք ընդ մերք զարմացողի եւ, երկնջողի ակնարկներ պիտի ուղիւ:

**Ա.ՐՄ.**— Զեր ակնարկած տիկինը, ասկէ երեք տարի առաջ իւր այրը,— տիրոջս եղբայրը—կորսնցնելու դժբաղութիւնը կ'ունենայ. հանդուցեալը՝ ՚ի կենդանութեան իւր բովանդակ հարստութիւնը 1000 ոսկին տիրոջս կը յանձնէ որուն տոկուր ամսէ ամիս կը գանձէ եղեր: Թէպէտեւ մեր էֆէնտին իւր եղբօրը 1000 ոսկին համար պարտամուրհակ մը տուած է եղեր, բայց խեղճը, որ հիւանդուս մարդ մէր կ'ըստեն, օր մը, —անշուշտ ամսազիսու առթիւ— երբ տոկոսը գտնձնելու համար մեր սենեակը կը մտնէ, յարկարծ կը հիւանդանայ. մօտակայ գեղարանէն անմիջապէս բժիշկ մը կը բերեն, որ հիւանդն հանուեցնել տալով, կուրծքն ու բազկերակները զննելէ ետքը՝ կը յայտարարէ թէ կաթուած է. ուստի եւ առանց ժամանակ կորսնցունելու՝ տուն փոխադրուելու է, թէեւ բժշկին հրամանը կը կատարուի, հիւանդը տուն կը փոխադրուի, բայց այն հանուեցնելու կամ հագուեցնելու միջոցին՝ անոր գրամանը պահուած նոյն 1000 ոսկի մուրհակն ալ կ'աներեւութանայ:

**ՕԳ.Ս.**— Ի՞նչպէս կ'աներեւութանայ:

**Ա.ՐՄ.**— Ի՞նչպէս պիտի աներեւութանայ, բացարձակապէս զուխը կառնէ կ'երթայ:

**ՕԳ.Ս.**— Սակայն . . . գողութիւն է . . .

**Ա.ՐՄ.**— Գողութիւն թէ ճարպիկութիւն, այդ չզիտեմ. միայն թէ հիւանդը տուն տարուելէ երկու ժամ ետքը կը մեռնի, առանց կարողանալու խօսք մ ՚իսկ արտասանել. բարեբազտաբար, իւր կինը զիտէ եղեր տազրոջը քով 1000 ոսկի ունենալնին, ինչպէս նաեւ զիտէ եղեր այն տակնի մեր սենեկին գաւառացի գրագիրը, այլ սակայն, կըսեն թէ այս գաղտնիքը յերևան չի հանելու համար 100 ոսկի ձեռքը զրուեր եւ իւր ձննդտայրը զրկուեր է:

**ՕԳ.Ս.**— Ո՞հ, անիրաւութիւն . . .

**Ա.ՐՄ.**— Կ'ըսեն նաեւ թէ տարաբազդ այրին իւր սպոյ օրերը անցնելէ ետքը երբ նոյն գումարին խօսքը կը բանայ, տազրը, մեր էֆէնտին կը յայտարարէ թէ իւր եղբայրը մեռնելէն 7 ամիսներ առաջ զրամը ետ առած եւ ֆօնտօ խաղալով կորուսած է,

մինչդեռ շատեր կը վկայեն թէ խեղճ մարդը երբէք խաղացած չէր.

**ՕԳ.Ս.**— Ա՛ն, բարեկամո, քանի որ այդպէս է, ես ալ շատերուն ճայնակցելով պիտի կրկնեմ թէ՝ (կամաց մը, ականջին) քու տէսդ բարի անձնաւորութիւն մը չէ:

**Ա.ՐՄ.**— Այժմ, որ ՚ի չնորհս եղբօրը հարստութեան, բաւական դրամազլուխ մունի, բարեկամաց եւ ազգականաց բարեխօսութեամբը իւր թէ մեղքնալով իւր եղբօր այրին եւ անոր երկու որբերը, ամսական 200 զահեկան տալ որոշած է, զոր սակայն ամիս ամբողջովին չի վճարելով, շաբթէ շաբաթ թերհաշիւ 20 կամ 50 զահեկան կուտայ. եւ երբ ամսազիսուն հաշւոյն մնացորդը ստանալու համար խեղճ կինը կը ներկայանայ. շատ անգամ հաշիւդ մաքրուած է» ըոելով տարաբազդ կինը կը ճամբէ, մինչ ՚ի հաշիւ նոյն ամսուան՝ 120 կամ տառաւելն 150 զահեկան վճարած էր:

**ՕԳ.Ս.**— Խեղճ կին.

**Ա.ՐՄ.**— Խեղճ կին, այո՛, որուն ամեն անգամ մեր սենեակը մտնելը երբ տեսնեմ, պատճառաւ մը ինքինքս զուրս կը նետեմ. միայն ու ասոր նման պարագայներու մէջ տիրոջս անիրաւութիւնը չեմ ուզեր տեսնել, որպէս զի հակառակ իմ կամաց, չի բունադասուիմ իւր անիրաւութեանցը օժանդակել. ո՞հ, բնչ ստրուկ վիճակ:

**ՕԳ.Ս.**— Ճշմարիտ է, եղբայր, ծառայական պաշտօնը այս պէս է, քու ապրուստիզ սիրոյն, մերթ ընդ մերթ պիտի պարտաւորիս խղճիւ ձայնը խեղզելով՝ տիրոջդ անիրաւութիւնը պաշտպանել. Քեղի բան մը ըսնեմ, ես շատ անգամ երանի կուտամ ամին անցնց՝ որք այսօրինակ ծառոյութեամբ չեն ճարեր իրենց հացը, այսինքն ակամոյ բընադասուած չեն չարին օժանդակը ակամոյ բընադասուած չեն չարին օրինակի համար, սա ներկարարարը մեզմէ աւելի զակելու. օրինակի համար, սա ներկարարարը մեզմէ երջանիկ կը զանեմ, որ թէեւ մեզի չարի չի չակիր, բայց զոնէ իւր խղճը ուրիշին տրամադրութեան տակ չի դներ եւ մարդամքենայ չի զանար. (Տրիփոն, խորը իւր սենեկին առշեն երենալով, խոդուաճայն կը գոչէ):

**ՏՐԻՓ.**— Պարտն Արմենակ.

**Ա.ՐՄ.**— (Դոդ ելած) Ի՞նչ կը հրամայէք, տէր իմ.

**ՏՐԻՓ.**— Տեղակները բն՛ր. զես Ամենց ու դործերնիդ,

**Ա.ՐՄ.**— Անմիջապէս տէր իմ. (Եւ երկու ընկերք Զգօնի

սնտուկին վրայ մեյմեկ տասնոց նետենէն, ետք իրարմէ կը բաժնուին ներս կ'երթան, ներսէն միշտ առուծախի ճայներ.)

### ՏԵՍԻԼ Ե.

**ԶԳ0Ն** (առանձին) յետոյ ՄԷԿ ՔԱՆԻ ՑՐՈՒԻՒԶՔ

**ԶԳ0Ն**.— Ահաւասիկ ումանց յանկարծ հարստանալուն գաղտնիքը, ո՛հ, որչափ կը փափաքէի տևանել այդ տնակործան բարի անձը, որ իւր եղբօրորդուոց ապագայն սպաննելու քաջալութիւնն ունեցած է, բայց թերեւս օր մը ճանչնամ զինքը, այն երիտասարդ զրագրին միջոցաւ՝ որոյ կօշիկները մաքրեցի, երբ իւր տիրոջ սենեկին մէջ իրեն հանդիսակի՞ (Այս միջոցին գլխարկարոր ցրուիչ մը ազ կողմէն տերասան գայ շտապան, ձեռքը յաւելուածներով, եւ «Նումերո Հմէնալֆէն» գոշելով՝ ծախսեն կը մեկ նի):

**ԶԳ0Ն**.— (Ուրախ) Ա՛հ, վիճակահանութիւնը քաշուեր է, արդեօք բաղրը ժապտած է ինձ. (Ուրիշ վաճառող մ'ալ կուգայ) տեսարանը ինձի նայէ բարեկամ, քանի փարայ. է:

**ՑՐՈՒԻՒԶ**.— Քառսուն փարա, ամբողջ եւ ճիշդն է.

**ԶԳ0Ն**.— 20 փարա ատմ, հատ մը առներ:

**ՑՐՈՒԻՒԶ**.— Քսաննոցիդ մեղք է, պահէ, 40էն փար շլւարք (Եւ մեկնի):

(Գլխարկարոր յաճախորդ մը աճապարանօր տեսարան գայ եւ ոսքը Զգօնի սնտուկին վրայ դնելով՝ «Լուսառա» կ'ըսէ. Զգօն կ'սկսի ներկել, նոյն սրահուն ուրիշ լրագրածախ մը տեսարան մտնե՛ յաւելուածներով. գլխարկարորը 40 փարա տալով հաստ մը կ'առնէ եւ կոկսի ազքէ անցնել. Զգօն՝ որ ծունգի վրայ եկած կը ներկեր, նետարքքրական շարժումներ կընէ. այնպէս որ յաճախորդը կ'ստիպուի հարցնիլ.)

**ՑԱԾ**.— (Զարմանօր) Ի՞նչ ունիք . . . ի՞նչ կը լսաք:

**ԶԳ0Ն**.— Ներկեցք Պարոն, եթէ կը հաճիք, ձեր կօշիկները ներկելուս փոխարէն, անգամ մը աշքէ անցնեմ այդ յաւելուածը:

**ՑԱԾ**.— (Սաստելով) Գործդ լմնցուր, աճապարէ:

(Զգօն վշտացեալ զուխը կը խոնարհեցնէ եւ լմնցնէ գործը. յաճախորդը 10նոց մը ճգկելն ետքը՝ բարկութեամբ յաւելուածը սնտուկին վրայ կը նետէ եւ Պօրսայէն ներս կ'աներեւորանայ):

**ԶԳ0Ն**.— (Ուրախ) Ո՛հ, չնորհակալ եմ, Պարոն, չնորհակալ եմ. (Ես գրպանէն ձերմակ բուղը մը հանելով կը բաղդատէ) Ա՛հ, Աստուած իմ . . . կը խաբուիմ արդեօք, երազ է թէ իրականութիւն . . . 60,000 ֆրանք . . . իմս է . . . իմս է . . . ո՛հ, մայր իմ, ալ երջանիկ ես. (Ես դեպ ի Տրիփոնի սենեակը կը յառաջանայ ուրախ, շահաղիտաց աղյուղը նորեն կ'սկսի. Զգօն, սենեկին դրանը բոյ կեցած է անհամբեր շարժումներով, Տրիփոն սիկառ, 'ի ձեռին դրանը մէջ կ'երեւայ եւ զայն տեսներով.)

### ՏԵՍԻԼ Զ.

**ՏՐԻՓՈՆ ԵՒ ԶԳ0Ն**

**ՏՐԻՓ**.— Հոս ի՞նչու կեցեր եւ:

**ԶԳ0Ն**.— [Քաշուելով, չի համարնակողի պէս] Կարծեմ թէ տէր իմ, ճանչցաք զիս:

**ՏՐԻՓ**.— Ձեր տեղը զոնէն զուրս, փողոցին մէջն է . . . կամաց կամաց հո՞ս պիտի տեղաւորուիք:

**ԶԳ0Ն**.— Քաւ լիցի Տէր իմ.

**ՏՐԻՓ**.— Ուրեմն . . . Անցեալ շարթու 7 անգամ կօշիկներս մաքրելուզ փոխարէն 70 փարադ շաբաթ իրիկուն չսապար:

**ԶԳ0Ն**.— Ճնորհակալ եմ, տէր իմ, սապար եւ այն միջոցն:

**ՏՐԻՓ**.— Եթէ վրադիրներուն մէկէն առնելիք ունիւ, փողոցի զոնէն զուրս զնաւ սպասէ. հոս մի կենար:

**ԶԳ0Ն**.— Հոս կենարս այդ պատճառաւ, ալ չէ, տէր իմ, կը յիշէք անշուշաւ թէ անցեալ շարթու վիճակահանութեան արժեթղթի մը ընկեր եղայ, 10 զանեկան վճարելով. . .

**ՏՐԻՓ**.— Ա, հասկցայ... հիմտ կը լիշեմ... շահած կամ կորոնցուցած ըլլալւ կուզես իմանալու. . .

**ԶԳ0Ն**.— (Ուրախութեամբ) Այս, Տէր իմ... շահած եմ:

**ՏՐԻՓ**.— (Չլսելու զարնելով) Ուր է անսնենք, ուր է քեզի յանձնած թուղթերնիւ:

**ԶԳ0Ն**.— Ահաւասիկ, Տէր իմ. (Գրպանէն ձերմակ բուղը կուտայ)

**ՏՐԻՓ**.— (Արագաբար բուղը ազքէ անցնելէ ետքը) Տէր-

նենք, բաղդը ժպտած է քեզի...սպառէ. (Եւ սենեակը կը մտնէ. Զգօն ուրախութեան մէջ է. երկու վայրկեանեն Տրիփոն վերադառնալով) աւազ, աղաս, կը ցաւիմ որ քու թիւդ ալ մեր ունեցած 200 թիւերուն պէս բան մը շահած չէ:

**ԶԳՕՆ.**— Ի՞նչպէս...բայց երկրորդ պարգևը իմ թուոյս զարկած էր:

**ՏՐԻՓ.**— Սխալ տեսած ըլլալու էք ... բան մը շահած չէք:

**ԶԳՕՆ.**— (Կայծակնահար) Բան մը շահած չեմ...բայց թուղւթըս ուր է:

**ՏՐԻՓ.**— Թուղթը ի՞նչ պիտի ընես, ալ աս վայրկենէս եաքը արժէք չունի, ըստ որում վիճակահանութիւնը կատարուեցաւ:

**ԶԳՕՆ.**— Բայց...

**ՏՐԻՓ.**— Չես հաւատար ինձ, միթէ քու բաղդիդ համար պահած թիւերնիս 1,798,313 չէր:

**ԶԳՕՆ.**— Ո՛չ, 1,798,500 էր:

**ՏՐԻՓ.**— (Կատողելով) Կորսուէ, ապուշ, անպիտան:

**ԶԳՕՆ.**— (Խելայեղ) Բայց թուղթո...թուղթս... (կը նուառի)

**ՏՐԻՓ.**— (կը ճայնէ) Մարգար. (ծառայ մը կուզայ) եկէք սա ապուշին խօսք հասկցուցէք. իւր վիճակին կարծկցնելնուս փոխարէն եկեր մոզմէ 60,000 ֆրանք կը պահանջէ, ինչնդ է, ի՞նչ է:

**ԾԱՌ.**— (Ծաղրական կերպի) 60 փարա չըլլայ պահանձածը, (Տրիփոն սենեակէն ներս կը սպրդի)

**ԶԳՕՆ.**— 60 փարա չէ, Պարոն, 60,000 ֆրանք էր շահածըս. 1,798,500 թիւը իմս էր:

**ԾԱՌ.**— Խենդ է, ի՞նչ է. (Քանի մը շահադէսք կը շրջապատեն զանոնիք):

**ԶԳՕՆ.**— Ո՛չ, ես խենդ չեմ, պարոն: (կուլայ)

**ԾԱՌ.**— Շիտակը, խելքը զլուխը մէկը ըլլալուդ համար զացեր եկեր ներկարար ես եղեր:

**ԶԳՕՆ.**— Ես իմ համեստ ներկարարութիւնս, քու այդ կեղծաւորութեան դիմակով ծածկած պաշտօնիդ չեմ փոխեր:

**ՈՄՆ.**— Աստուած բարի վայելում տայ (Տրիփոն կուզայ).

**ԶԳՕՆ.**— Շորհակալ եմ, պարոն:

**ՈՄՆ.**— (Որ նոր եկած էր) Ի՞նչ է այն, ի՞նչ է եղեր.

**ՏՐԻՓ.**— Արդարեւ, շատ ճշմարիտ է եղեր ժողովրդային այն առածը թէ՝ «բարիքէն չարիք կը ծնի.» սա անպիտանին վրայ խղճալով՝ պարգեւաւոր վիճակահանութեան արժեթուղթ

մը իւր բաղդին համտր պահած էլնսք, ի՞նչ կ'ըսէք, հիմա եկեր մեզմէ 60,000 ֆրանք կը պահանջէ, որպէս թէ շահողը իւր թիւն եղած ըլլայ:

**ԶԳՕՆ.**— «Որպէս թէ» բառն՝ աւելորդ է, պարմն:

**ՏՐԻՓ.**— կը տեսնէք տակաւին կը պնդէ:

**ՈՄՆ.**— (Զգօնին) Ո՞ւր է քեզ յանձնուած ստացագիրը:

**ԶԳՕՆ.**— Պարոնը առաւ եւ ներս տարաւ:

**ՏՐԻՓ.**— (Զայնելով) Արմենակ, սա անպիտանին յանձնուած ստացագիրը բնէր որ տեսնեն, [առ. Զգօն] եթէ ուրիշ մը ըլլար ինձ նկատմամբ սոյն անվտահութիւնը յայանողը, ո՛հ, շատ սուղի կը նստէր իրեն, բայց ես գու վրադ կը խղճամ եւ անյիշաչար եմ . . . միայն կը խրատեմ քեզ այդ անխոհնութիւնը չ'երկրորդել: (կը հեռանայ):

### ՏԵՍԻԼ է.

ՆՈՅՆՔ ԵՒ ԱՐՄԵՆԱԿ (ՃԵՆՔԸ ԿԱՎՈՒՄ ՔՈՒՋՔ ՄԸ)

**ԶԳՕՆ.**— (Զայն կը ճանինայ եւ մօտենալով՝ ուրախութեամբ Ա՛հ, բարեսիրտ պարոն, զուք աս էֆէնտիին գրադիրներէն էք:

**ԱՐՄ.**— Այս:

**ԶԳՕՆ.**— Թէեւ անցեալ օր 10 դահեկանը յանձնած ժամանակս զձեղ չի տեսայ հոն:

**ԱՐՄ.**— Թերեւս գործի պատճառաւ տեղ մը գացահ ըլլամ:

Ի՞նչ է եղեր:

**ԶԳՕՆ.**— Ճշմարիտ է... ուրեմն հաճեցէք ինձ վերազարձրնել այն ստացագիրը՝ զոր..

**ԱՐՄ.**— Ահաւասիկ:

**ԶԳՕՆ.**— Բայց ոչ, ատիկայ քիչ մ'առաջ իմ ճեռքէս առնուածը չէ:

**ԱՐՄ.**— Ի՞նչպէս:

**ԶԳՕՆ.**— Տրովիետեւ ճերմակ էր, կապոյտ չէր:

**ԱՐՄ.**— Խենդ ես, ի՞նչ ես, եղբայր, ճերմակ կամ կապոյտ, ատկէ ի՞նչ կ'ելլայ:

**ԶԳՕՆ.**— Ա՛հ, կերեւի թէ՝ շատ աճապարեր էք թուղթս փոխած ժամանակիդ, որ դոյնը ուշադրութեան չէք առեր:

**ԱՐՄ.**— Բայց մենք մեր գործառնութեանց մէջ ճերմակ թուղթ ալ կը գործածենք կապոյտ ալ:

24

ՈՄՆ.— (Խնդալով) կը տեսմէք սա տապը փարանց ներ-  
կարարը, ի՞նչեր ալ կը մտածէ։

ԱՐՄ.— Օ՛, շխտակը խելացի բան, խօսք չուզեր։

ՏՐԻՓ.— (Գալով) է, մինչեւ ե՞րբ բազմութիւնը զլուկագ  
պիտի հաւաքես, շուտ, կորսուէ. եթէ վերադարձիս դքեզ հոս  
գտնեմ, ոստիկանութեան պիտի յանձնեմ. (մեկնի)

ՈՄՆ.— (Մաղրելով) 60,000 ֆրանք է՛ք, շխտակը աղւոր բան,

ՈՄՆ.— Այդչափ ֆրանքները ո՞ւր պիտի պահէիր, ո՞ւն-  
տուկդ անդամչէր առներ։

ՈՄՆ.— Նախ եւ առաջ մեծ մնուուկ մը շմանել տալու էիր։

ԶԳՈՆ.— (Վշտահար) Ա՛հ պարոններ, կը ծաղրէք զիս,  
այնպէս չէ. բայց ահա կ'երդնում թէ այսօրուն 60,000 ֆրանք  
պարզեւը շահող թիւը ինձ ծախանճն էր։

ՈՄՆ.— Բայց ի՞նչեն հասկնանք. ո՞ւր է ստացագիրդ։

ԶԳՈՆ.— Ըսինք արդէն, պարոնը առաւ ներս տարաւ։

ՈՄՆ.— Ի՞նչու յանձնեցիր, ապուշ։

ԶԳՈՆ.— Վասն զի պատուաւոր անձ մը կարծե. . .

ՈՄՆ.— Ուրեմն քու պատուաւոր ճանչցած այն անձը այս  
աստիճան ահիսդնութիւն չըներ, իւր դրամարկղին մէջ աղոր  
տաճնապատիկը ունի, մինք զինքը քեզմէ աւելի աղէկ կը ճանչ-  
նանք։

ԱՐՄ.— Հիմա հառկցածը ա՛, ալ հեռացիր, բազմութիւնը  
ցրուէ։

ԶԳՈՆ.— (Չարմանօք) Դուք էք այդ խօսքերը արտասա-  
նողը, Պարոն Սրբոնակ։

ԱՐՄ.— Այս եռ եմ, եւ եթէ տակաւին շարունակես այդ  
անարդանքդ, պիտի պարտաւորիմ ուրիշ կերպով հետզ տեսնուիլ։

ԶԳՈՆ.— Ո՛հ, կը պաշապանէք ձեր տէրը եւ իմ արդար  
պահանջա անարդանք կ'անուանէք. զուք կը պաշտպանէք կ'ը-  
սեմ, ձեր տէրը, պարոն, որուն ի՞նչ սիրու եւ հոգի կլուզը քիչ  
մասաջ կօշիխիդ ինձ մաքրել տուած ատեննիդ ձեր մէկ ընկե-  
րոջ կը նկարագրէիք, դուք կը սեւմ . . .

ԱՐՄ.— (Ծեղմիջնամբ) Լոէ, ամսպիտան, լոէ եւ կորսուէ.  
(սալտանալից) ապա թէ ոչ . . .

ԶԳՈՆ.— Խոստովանեցաք նաեւ թէ շատ անդամ ձեր տի-  
րոջ անիրաւութեանցը ակամայ կ'օժանդակէք։

ԱՐՄ.— Է՛հ, ալ բաւական է. Մարզար, սըկէց ոստիկան մը  
կանչէ: (վրան կը յարձակի.)

ԶԳՈՆ.— Ա՛հ, ձեր այս ըրածը ակամայ չէ, կեղծ չէ, պա-  
րոն սրտի կատարեալ անխղճութեամբ է։

ԱՐՄ.— Պիտի լուսո, (եւ զայն կ'սկսի անդին նրել. միտոր  
եւ աղմուկ. մեկ քանիներ զանոնք իրարմէ զատել կ'աշխատին.  
«Ամօթ է, խենդացար ներկարար», ըսելով. Զգօն միշտ լեզուին  
կ'ուտայ, «Անիրաւութիւն է, զողութիւն է այս», ըսելով. նոյն  
միջոցին երկու ունկնդիր անձինք տեսարանին առջեն. զալով  
կը խօսակցին։)

Ա. ԸՆԿ.— Դուք բնչ կ'ըսէք ասոր։

Բ. ԸՆԿ.— Խօսքը մէջենիս, ներկարարին պահանջքը  
իրաւացի կը գտնեմ. Տրիփոնը լաւ կը ճանչնամք։

Ա. ԸՆԿ.— Ես ալ այդ կարծիքն ունիմ. եւ մինչեւ որ այս  
պարզեւաւոր վիճակահանութեանց արժեթղթերուն բրօմէսները  
տպագրուելով հրապարակ չելուին՝ պանքաներու երաշխաւորու-  
թեամբ, այս տեսակ անսեղութիւնք անպակաս պիտի ըլլան։

ԶԳՈՆ.— (Զայրացած) Իրաւոնք ունիք, պարոններ, երբ  
պարոն Տրիփոն սրտի կատարեալ անխղճութեամբ իւր եղբօր-  
որդւոց ապագայն կը կործանէ, ո՞ւր կը մնայ ինձ նման աղքատ  
մը։

ԱՐՄ.— Ոստիկանը, ոստիկանը ահա եկաւ. (Ոստիկան մը  
Մարգարի նեւ տեսարան գայ):

ՏՐԻՓ.— (Գալով) Ի՞նչ է այդ, դեռ չի լմացաւ. (առ Ոստի-  
կանն) պարոն ոստիկան, այս սինկըսը ներկարարի կտորը յան-  
կանն պարոն ոստիկան, այս սինկըսը ներկարարի կտորը յան-  
կանն պարոն ոստիկան, որոյ ունկնդիր վկայ են ներկայ պարոնները, ուստի յանուն օրինաց  
ձերբակալեցէք զինքը, որպէս զի ուրիշ անդամ պատուաւոր  
անձնաւորութեանց հետ չի խաղայ. (առ Ոստիկանն անձնաւորութեանց հետ չի խաղայ)

ՈՍՏ.— (Չեղմ Զգօնի ուսին դնելով) Յանուն օրինաց,  
պարոն: (Զգօն գլուխը կը խոնարինեն սրտութեամբ)

ՏՐԻՓ.— (Ալլոց) Դուք ալ, պարոններ, կը ինցըեմ որ  
մինչեւ պահականոց մեղ հետեւելով, ձեր վկայութեամբը պաշտ-  
պանէք մեր պատիւը, որ ներկարարի մը բերնին մէջ խաղալիք  
եղաւ։

ՈՍՏՆՔ.— Այս, միլայօժար կ'ընկերանաւոր ձեղ։

ԱՐՄ.— Եւ այսուհետեւ, ոտքը պիտի կոպենք, եթէ յան-  
որդնի ալու չէնքին դոնէն ներս մտնել։

**ԶԳՈՆ.** — (Արհամարանօք՝ վայրկեան մը Արմենակին նայելէն նորը) Վաս . . . (Եւ թեսովը սրբելով աչքին արցունքը, գլուխը ուսին վրայ ծուած՝ Ռատիկանին նետ կը մեսնի, Տրիփոն Եւ ուրիշներ կը նետենին անոնց. Պորսայի առուծախը կը շարունակուի.)

## ՎԱՐՍԱԳՈՅՔԸ Կ' ԹՁՄԵ

— ։ ։ ։ ։

## ԱՐԱՐՈՒԻԱԾ Գ.

ՀԻՆԳ ՏԱՐԻ ԵՏՔԸ — 1875

— ։ ։ ։ ։

Տեսարանը կը ներկայացնէ Զգօնի գործատեղին, որ խանի մեջ սենեալ մէ. պատերուն վրայ ասու անդ փորագրուած պատկերներու օրինակներ կ'երեւան. Խորը դուռ մը. Անդանի մը վրայ փորագրիչի գործիներ եւ կաղապարներ.

(Այժմ Զգօն տխուր է եւ մելտոնադուու)

## ՑԵՍԻԼ. Ա.

Թ-ՊՄՄԱԾ ԵՒ ԶԳՈՆ (Անդանին առջեւ դեմ առ դեմ նըստած են).

Թ-ՊԼ. — (Զգածեալ ձայնին) Շարունակեցէք, շարունակեցք:

**ԶԳՈՆ.** — (Տիրութեամբ) Երկամսեայ բանտարկութենէս վերջը երբ տուն վերադարձայ, մայրս չի գոտայ . . . խեղճ կինը.

որ արդէն տարիներով աղքատութեան բեռան տակ ընկճուած ըլլալէն խիստ նիհարցած էր, լսելով իմ խայտառակաբար բանտարկուիլս, սրտի ցաւուն չը դիմանալով, ոհ, մոռեր էր. (կուլայ)

**Թ-ՊԼ.** — Աւանդ սիրելի բարեկամս, ձեր այդ անդարմանելի կորուստը ասկէց զրեթէ ամիս մառաջ իմացայ. ըստ որււմ չորս տարի կար որ էրէն զիւղէն վար իջած չէի. իմացայ նաեւ թէ բանտին մէջ վարպետ փորագրիչ մը քու վրադ խղճալով զքեղ յանձնարարներ է դրսի իւր արհեստակից բարեկամսերէն մէկուն, որոյ միջոցաւ փորագրիչի արհեստը սորվելով, այժմ այս խանին մէջ կ'աշխատիս եւ պատուաւոր արհեստաւոր մեղած ես.

**ԶԳՈՆ.** — Ներեցէք ինձ ուրեմն հարցնել թէ այդ ամենը տեղեկանալէ վերջը ինչու արդեօք ասկէց ամիս մառաջ երբ զիւղէն վար իջած, ձեր այցելութիւնը վայելելու հաճոյքէն զիս զրկեցիք:

**Թ-ՊԼ.** — Ղան զի մամանակ չունէի հոս քու քովդ գալու. առաւօտուն եկայ եւ իրիկունը վերադարձայ, որովէնեւու աշակերտուհիս ինձ կ'սպասէր. կամուրջին վրայ դիմաւորելով քու դասընկերներէդ Պ. Յակոր Վրդանէսեանը, առաջին անդամ ըլլալով անկէ իմացայ զիսուդ եկած ամեն պատահարները. նոյն վայրկենին լոյս մը ծագեցաւ մտացս մէջ եւ ինքն իրենս, ևայս աղէկ է ըսի, եւ առանց ինձ եղած յանձնարկութիւնդ կատարելու, որուն համար յատկանէս զիւղէն իջած էի, անմիջապէս ուրախութեամբ վերադարձայ, որպէս թէ մասնաւորապէս քու վրայօքդ տեղեկութիւն առնելու համար եկած ըլլամ:

**ԶԳՈՆ.** — (Զարմանօք) իմ վրաս . . . բայց ինչ պատճառաւ թ-ՊԼ. — Հիմա պիտի հասկուս դու զիտես թէ ասկէս հինգ տարի առաջ հարուստ սեղմանաւորի մը աղջկանը դաստիարակի պաշտօնին կոչուած էի:

**ԶԳՈՆ.** — Այս, զիտեմ. միանգամայն ինձ ալ նմանօրինակ պաշտօն մը առաջարկեցիք, զոր մերժեցի:

**Թ-ՊԼ.** — Այդպէս է. Աշակերտուհիս տաղանդ ունէր, այն աստիճան տաղանդ, որ կը հիացնէր զիս. եւ այս ալ բնական էր, զի երբ դաստիարակ մը իւր տուած աշխատութեան արդինաւորը կը տեմուէ, չափաղանց կը դուրդուրայ իւր սանին վրայ:

**ԶԳՈՆ.** — Ճմարիտ է. Ես իմ մասին արդէն աղոր փորձը տեսած եմ Զեղմէ:

**ԹՌՎ.**— Բայց աւազ, աշակերտուհոյս նկատմամբ դպացած ուրախութիւնս կարձանեւ եղաւ:

**ԶԳՈՆ.**— Ի՞նչ պատահեցաւ ուրեմն . . .

**ԹՌՎ.**— Հեք աղջիկ, յանկարծ տեսանք որ կը ախրէր, կը դալկանար, իւր հասակին ամեն զուարճութեանց ճաշակը կը կորսնցնէր, եւ գասերուն անտարբեր կ'ըլլար. ջանացի հարցափորձել, արտասուեց, այլ չի պատասխանեց: Ճշմարտութիւնը դիմալու համար ճնողացը դիմեցի, եղուկինոյնապէս չի յաջողեցայ, զի անհնք ալ յանկարծ փոխուած էին. կորուսած երջանկութիւնին կ'ողբային. յայսնի բան էր որ այն տանը մէջ գաղտնիք մը կար, թշուառութիւն մը՝ որ զնեկտար կը զարնէր:

**ԶԳՈՆ.**— Նեկտար . . .

**ԹՌՎ.**— (Ըստին վրայ զոջալու պէս ընելին ետք) Բայց . . . ինչու պահեմ. . . այո՛, Նեկտար կը կոչուի. եւ որովհետեւ այս անունով մկրտեալ քանի մը հաղարներ կրնան հաշտուիլ, ուստի իմ տիմարութիւնս օգուտ մը չններ ձեզի:

**ԶԳՈՆ.**— Ո՛հ, ներկցէք զձեղ ընդմիջելու անխոհեմութեանըս, եւ շարունակեցէք:

**ԹՌՎ.**— Վերջապէս օր մը խեղճ աղջկան ճնողքը քաղքէն մեխնելու խօսք ըրին. ուստի այլ եւս ինձ ալ պէտք չունինալ նին յայտնելով, հաշիւս կտրկալրեցին. բայց ես աղաչեցի, չուզեցի բաժնուիլ, վասն զի մտածեցի որ ալ այնուհետեւ նոյն կորով չունիմ վարժարանի մը մէջ դասախօսելու, համարնաւանդ աշխարհին երեսը ճնողք կամ ազգական մը չունենալով, նոյն սունէն չի բաժնուելու համար ամեն ջանք ի գործ դնելու էի, ուստի այն վայրկեանէն ամսականու խոկ չառնելու որոշումն իւրենց յայտնեցի:

**ԶԳՈՆ.**— Եւ անշուշու յաջողեցաք:

**ԹՌՎ.**— Այո՛. հայր եւ մայր աչքով խորհրդակցեցան իւրարու հետ եւ համազուելով որ իմ բարեկամութեանու կրնացին վստահիլ, ինձ ըսին տրամութեամբ. «Մեզ ընկերակից եղիր եւ գու, պատուելի»:

**ԶԳՈՆ.**— Ո՞ւր պիտի երթայիք:

**ԹՌՎ.**— Բերայի նախանձելի կեանքէն հրամարեկով, էրէն պիւղի մէջ անշուք տուն մը փոխարրուիլ էր մոքերնիւս:

**ԶԳՈՆ.**— (Զարմանօք) Եւ ի՞նչ պատճառաւ:

**ԹՌՎ.**— Մի ընդմիջեր. սհղանաւորը որ, արդէն ցաւալի,

արկածի մը պատճառաւ հիւանդ էր, իբարու յաջորդող սեւաթոյր վշտաց չկրցաւ դիմանալ, եւ . . .

**ԶԳՈՆ.**— Ներկցէք հետաքրքրութեանս, այդ սեղանաւորին անունը:

**ԹՌՎ.**— Համբերէ, 'ի կարգին պիտի իմանառ Գիւղը տեղաւորուելունէս ամիս մը վերջը հայրը մեռաւ: Ո՛հ, եթէ ես չ'ըլլացի, ի՞նչ պիտի ընէին այրին ու որբն: Հսո պէտք է մնանք, ըսի ինքնիրենս, որպէս զի կարող ըլլամ միկիթարել աշակերտուիս, հեռու քաղքին ժխորէնս:

**ԶԳՈՆ.**— Եւ հաւասորի հմ թէ մոռցացիք իւր վշտերը:

**ԹՌՎ.**— Աւազ, այդպէս լուսալու վրայ էի. երբ յանկարծ նոր աղէտ մը գարկաւ զինքը, սոսկալի աղէտ մը:

**ԶԳՈՆ.**— Առառած իմ, ո՞րպիսի աղէտ էր այդ:

**ԹՌՎ.**— Մօրը մահը . . . հազիւ թէ վեց ամիս կար որ այրը մեռած էր, գնաց ետելն հասաւ, որով խեղճ նեկտար հիւանդացաւ. այս անգամ կարծեցի թէ այլ եւս ոտքի չպիտի եղնէ. սակայն աշխարհի վրայ պարասկանութիւն մը ունէր կատարելիք, ապրելու էր, ուստի եւ չուզեց մեռնիլ:

**ԶԳՈՆ.**— Ի՞նչ պարտաւորութիւն էր այդ:

**ԹՌՎ.**— Զգօն, այս վերջին գաղտնիքն է զոր քեզ կը վըստահիմ:

**ԶԳՈՆ.**— Վստահ եղիք, սիրելի ուսուցիչս, եւ թոյլ տուէք հարցնել թէ՝ նորա հիւանդութիւնը դարմանելու համար առանձինն էիք:

**ԹՌՎ.**— Առանձին, ոչ, երկու անձնաւորութիւններ օդնութեան հասան ինձ. առաջինը նեկտարի հօրեղբօր կինն էր, որ նիրոջը մեռնելն ի վեր եկած էր. խոհուն կին մը, որ խղճալով նեկտարի վրայ, անոր կը յիշեցնէր միշտ իւր մահամերձ մօրը տուած խոստումը:

**ԶԳՈՆ.**— (Անհամբէք) Ի՞նչ խոստում:

**ԹՌՎ.**— Շատ հետաքրքիր կ'երեւիք. բայց պէտք է զիտնալ թէ մեծ գաղտնիք մէ այս:

**ԶԳՈՆ.**— Ներեցէք, Պատուելի, գուք էք որ կը հետաքրքրէք զիս, եւ կարծեմ թէ ես չմնդրեցի ձեզմէ այդ գաղտնիքը ինձ յայտնել, այլ պիտի համարձակիմ ըսել որ գուք զայն ինձ իմացնելու համար հոս եկած ըլլալու էք:

**ԹՌՎ.**— Շիտակը ըսեմ, այդ նպատակաւ է:

**ԶԳՈՆ.**— Ուրեմն ի՞նչ բանի կրնամ օգտակար ըլլալ ես:

ԹՌՎ.— Զգօն, դու կարող ես այդ աղջիկը փրկել  
ԶԳՕՆ.— (Զարմանահար) Ե՞ս . . .

ԹՌՎ.— Ինչպէս որ քիչ մառաջ ըսի, երբ զատընկերէդ  
Պ. Յակոբէն իմացայ քու պատահարներդ, արդի ինքնուղնու-  
թեամբ պատուարեր աշխատութիւններդ եւ յաջողութիւններդ,  
լոյս մը ծաղեցաւ մոքիս մէջ, ուստի անմիջապէս յէրէն դիւդ  
վերադառնալով Տիկին Հեղինէր եւ Նեկտարի հետ խորհրդակա-  
ցելէ ետքը, ահա այսօր ուղղակի հոս եկայ. այնքան աճապա-  
րեցի, որ իմ ձեռօքս իսկ պատրաստած կալմ մը Գարթալի  
ընտիր պինին հետո քեզի բերելու մոռցայ. բայց կը խոստանամ  
վազը կամ միւս որ ղրկել.

ԶԳՕՆ.— Շատ չնորհակալ եմ որ մոռցեր էք, եւ կը խընդ-  
րեմ որ պարապ յոգնութիւն մը չ'առնուք,

ԹՌՎ.— (Զարմանօր) Ի՞նչպէս, չէք ընդունիր.

ԶԳՕՆ.— Որովհետեւ ես զինի չեմ գործածեր. ի մի բանի  
ողելից ըմպելի բերանո չեմ դներ.

ԹՌՎ.— Զարմանալի բան, ըսել է որ եթէ հետդ սեղան  
նստինք, որ ջրո՞վ պիտի գաւաթակցիս ինձ,

ԶԳՕՆ.— Մի ծաղրէք զիս, պատուելի, ուիստ մ'ըրած եմ.  
ԹՌՎ.— Ու լստ մը . . .

ԶԳՕՆ.— Եթէ լաւն իմանալ կուզէք՝ երդում մը.

ԹՌՎ.— Բայց ինչ պատճառաւ է այդ երդումը. (Զգօն կը  
հառաջէ են դէմքը կը ծածկէ) Ներեցէք, կ'երեւի թէ մասս  
վերքի մը դպցուցի, ուրիմն ալ ասուր վրայ չխօսինք:

ԶԳՕՆ.— Ո՛չ, ընդհակառակն խօսինք, որպէս զի տիսուր  
անցելոյս վրայ քու հետդ յիշելու բան մը ունեցած ըլլամ. Երբ  
ասկէ 5 տարի առուջ այն սեղանաւոր ճիւալ Տրիփոնի գողու-  
թեանը զոհ երթալով բանարկուեցայ, այն աստիճան կատղած  
էի որ բանաէն ելնելէս վերջը, կենացս մէջ առաջին անգամ ըլ-  
լալով ոգելից ըմպելի բերանո դրի. կ'ուզէի այն մարդուն արիւնը  
ծծել, վիճակ առնել իրմէ, որ մօրս մահուանը պատճառ եղած  
էր.

ԹՌՎ.— Զգօն . . .

ԶԳՕՆ.— Կը ինպրեմ, մի ընդմիջէք, եթէ ճանչնայիք զին-  
քը, չպիտի մեղմողէիք իմ արդար զարոյթո. այն օրը ինչ որ  
զգացի, չեմ կարող նկարազրել. կատաղի յիմար մը, վազը մ'էի  
դարձած. (Վայրիեան մը զիսիկոր լուեկ Էտքը նուաղած ճայնով.  
Թովմաս զարուրած անոր կը նայի) Քանի մը ժամէն երբ ոթա-

փեցայ, զգացի թէ խղճի խայթերու մատնուած եմ. . . ուշեցի  
անձնասպան լինիւ, բայց մտածելով որ անձնասպանութիւնը  
ոչինչ պիտի վերահատուցանէ, ուիտեղի անձնազրկմամբ բերանս  
չառնուլ այն գաւաթն, գոր մինչիւ խակ բարեկամի մը դար-  
ձին ատենն միայն ջուր պիտի լեցմեմ... բայց թողոնք հիմա  
այս խօսքերը եւ դառնանք ձեր պատմութեան, ըսիք թէ եր-  
կու անձնաւորութիւններ օգնութեան հասան ձեզ երբ աշա-  
կերտուհինիդ հիւանդացաւ. որոց առաջինն էր հօրեղբօր կինն.  
խակ երկրո՞րդը.

ԹՌՎ.— Երկրորդը՝ (Դոդահար) Նեկտարի զաւակն էր  
ԶԳՕՆ.— (Տեղէն վեր ցատկելով) Զաւակը.

ԹՌՎ.— Ե՛ս, այո՛, այո՛, իւր զաւակը . . . ահաւափկ այն  
ամեն ազէտներուն սոսկալի գաղտնիքը. (Զգօն սարսափամար  
զիուխը ձեռքբրն մէջ կ'առնէ) Տե՛ս քու պիտղ իսկ կը կա-  
րեցի անոր վրայ, որ քեզ համար օտար մ'է, բայց զգայուն  
սիրու մը չկրնար անտարբեր ըլլալ այսօրինսակ սրտածմիկ գէպ-  
քեր լսելով:

ԶԳՕՆ.— (Խեղդուկ ճայնին) Ճշմարիտ է, ոհ . . .

ԹՌՎ.— Խակ գալով այն խոստման, զոր ըրաւ իւր մահա-  
մերձ մօր, իւր հէգ մանկան հայր մը տալու, ի մի բան ամուս-  
նանալու խոստմն էր . . . եւ արդէն հետամուսներ չպակե-  
ցան մեզ. զի Նեկտար հարուստ է, եւ թէպէտ իւր սգոյ տարի-  
ներն անցան՝ բայց չէր կրնար որոշում առ իւր խոստումը  
կատարելու, զի կը սոսկար ամեն անոնցմէ՝ որք իւր ձեռքը կը  
խնդրէին.

ԶԳՕՆ.— Եւ ինչ է իւր այդ սոսկան պաաճառը.

ԹՌՎ.— Այն մտածութիւնը թէ մի գուցէ օր մը ամուսինը  
իր գլխուն եկած չարիքը իրը յանցանք երեսին տայ, եւ ար-  
գարեւ իրաւունք ալ ունի այսպէս մոտածելու. բայց մինչեւ նըրը.  
այլ եւս պարտաւոր էր թէ իմ եւ թէ հօրեղբօրկնոջ աղաչա-  
նացը հնազանդիլ, տէր մը ունենալու էր աշխարհիս վրայ, վասն  
զի եթէ մենք ալ մեռնինք, ինչ պիտի ըլլայ իր վիճակը. ուստի  
զիջաւ. Վերջերա իւր ձեռքը ինպրոզ վաճառականի մը առեւ-  
արական, վիճակը եւ ընկառութիւնը հասկնալու պարտականու-  
թիւնն ինձ յանձնած էր Տիկին Հեղինէ. այս պատճառաւ էր որ  
ասկէց ամիս մ'առաջ քաղաքս եկայ, եւ երբ պատահամբ քու  
վրայօքդ տեղեկութիւններ առի, երկնային ներշնչմամբ զքեղ  
վաճառակամին նախրնարեցի.

**ԶԳՕՆ.** — (Ընդմիջմամբ) Ա՛ն, պատուելի, ներեցէք ինձ անկեղծօրէն ըսել թէ՝ ձեղմէ զատ ով որ այդպիսի առաջարկ մը ինձ ընէր, նախատինք կը համարէի, բայց ձեր ընթացքին մէջ ինձ նկատմամբ այնչափ բարեմտութիւն եւ այդ աղջկան նկատմամբ այնպիսի սէր մը կը նշմարեմ, որ չեմ կրնար զձեզ մեղաղրել. միայն թէ ալ չխօսինք ասոր վրայ. եւ եթէ խոռքերս ծանր թուեցան, ո՛հ, ներեցէք ինձ:

**ԹՌՎ.** — Զգօն, անշուշտ շատ գէշ յայտնեցի միտքս, ոչ թէ վասն զի այդ աղջիկը զքեղ բարձր զիրքի մը պիտի հասցնէր, որու համար ես հոս եկած եմ, այլ որովհետեւ աղնիւ եւ վիճ գործ մը ընելու վրայ էր ինդիրն. եւ ասով կրած վշտերուդ հատուցումն ալ պիտի ստացած վլայիր. «Զգօն միայն արժանի է միտքս իմանալ եւ զինքը անոր սիրել տալք. ըսի ինքնիրենս, Ո՛հ եթէ զինքը ճանչցած ըլլայիր, եթէ զիտնացիր . . .

**ԶԳՕՆ.** — (Վշտահար եւ զլիսիկոր) Սակայն, . . . Կո . . . վայինձ . . . շատ մեղքեր ունիմ անցելուս մէջ արդէն, ուսուի ինչպէս իրաւունք ունենամ իմ հաշւոյս առնուլ յանցանք մը՝ որ իմս չէ:

**ԹՌՎ.** — Յանցանք մը . . . ահ, ինչ ըսել ուզելու կը հասկընամ. եթէ ինպիրը հրապուրուած աղջկան մը վրայ եղած ըլար, ընդդէմ այն ամեն քաշած ցաւերուն, պիտի գայիք քեզ առաջարկել այս ամուսնութիւնը, քեզ, իմ սիրեցենալ աշակերտիս. ո՛հ, ինչպէս այս բանը մտքէ կ'անցունէք:

**ԶԳՕՆ.** — Բայց չեմ հասկնար, բացատրեցէք մտքերնիդ:

**ԹՌՎ.** — Մտիկ ըրէք ուրեմն. խեղճ աղջկան վրայ բռնաբարութիւն մը, ոճիր մը գործուած է. պչրանք մը, թեթեւութիւն մը, մեղաղրելի արարաք մ'իսկ չունի իւր վրայ. հէտ աղաղջիկ, մինչեւ անդամ այդ մարդը չի ճանչնար, չզիտեր թէ ո՞վ եղած կրնայ ըլլալ. Ասկէց 5 տարի առաջ էր որ Բերայի մեծ հրգեհին. . .

**ԶԳՕՆ.** — Բերայի հրգեհին . . .

**ԹՌՎ.** — Անշուշտ կը յիշես այն զարհուրելի հրգեհը՝ որ 18 ժամուան մէջ մոխիր դարձուց ամբողջ Բերան. նոյն օրը զըժմաղղաբար ես ի վերին վոսրու զաշտային հանդիսի մը ներկայ բաղղաբար ես ի վերին վոսրու զաշտային հանդիսի մը ներկայ զանուելի տունէն, ո՛հ, նոյն օրը սեւ ճակատագիր մը կ'սպասէ եղեր Նեկտարի. իւր ճնողքը ընդհանուր արհաւերքէն քշուելով թշուառ աղջիկը շուարեալ՝ բացերով պաշարուած փողոցի մը մէջ միայնակ կը զանէ ինքնինքը, այդ

միջոցին մարդ մը, թշուառական մը կը զրկէ զայն նուազեալ վեճակի մէջ ու կը տանի մեկուսացեալ ապաւար մը. (Վայրկեան մը զլիսիկոր լուկէն ետքը) Տարիի մը չափ իննոյի նման բան մը եղած էր Նեկտար, եւ երբ խելքը զլուխը եկաւ, ոհ, մայր եղած էր. (կուլայ)

**ԶԳՕՆ.** — (Սարսափով) Մայր . . . թՌՎ. — Այն, մայր, առանց խեկ կասկածելու թէ ինչ է սէր . . . մայր՝ առանց բան, մը կորանցնելու իւր անմեղութենէն ու բարեմուութիւնն. այն, Զգօն, կ'երդնում թէ աշխարհի վրայ չեմ զիտեր մէկը՝ որ աւելի արժանի ըլլայ յարդանաց, քան այս սիրեցեալ աղջիկս:

**ԶԳՕՆ.** — Որ կը կոչո՞ւի . . .

**ԹՌՎ.** — Նեկտար Տրիփոնեան . . . արդեօք . . .

**ԶԳՕՆ.** — Նեկտար Տրիփոնեան . . . արդեօք . . . թՌՎ. — Այն, Զգօն, այն մարդուն աղջիկն է, որու համար քիչ մը առաջ անգութ էիր, եւ որ նոյն անոելի հրդեհի միզութիւնը մը առաջ անգութ էիր, առ ուստի ինկած գերանէ մը ստացած վէրջոցին վախած ատենը զլիսկած դերանէ մը ստացած վէրջուն վեց ամիս ետքը մեռաւ:

**ԶԳՕՆ.** — Արդար Երկինք:

**ԹՌՎ.** — Երբ զասընկերէ իմացայ թէ գու Տրիփոնի ազահութեանը զոհուած ես, ինդիրը այսպէս ուզեցի կարգազրել. հիմա հասկցար թէ ծիչդ քու խղճիդ պէտք եղած հատուցումն է քեզ նուիրածս . . . չիս ուզեր ինձ հաւատալ, զլուխդ անդին կը դարձնես . . . ուրեմն կը մերժես . . .

**ԶԳՕՆ.** — (Գլխիկոր եւ մտազբաղ՝ կը մրմնջէ) Կը խորհինք . . .

**ԹՌՎ.** — Ապրիս, սիրելի զաւակս, եւ արդէն վասահ էի այդ հապանգութեանդ, վասն զի ծանօթ եմ վեհանձն սրտիդ . . . այդ հորհակալ եմ. առ այժմ տիկին Հեղինէի որդւոց գանուած գիւշերօթիկ վարժարանը պիտի երթամ, (ուոր ելած) անոնց որպիս սութեանն ալ տեղեկանալու պաշտօնն ունիմ, եւ վաղը . . .

**ԶԳՕՆ.** — Ներեցէք ինձ հարցնել թէ, տիկին Հեղինէ կոչ շաճնիդ արդեօք այն այրին է, որոյ ամուսնոյն 1000 ոսկին Տըրիփոն գողցած է, կըսէին:

**ԹՌՎ.** — Այն, բայց Տրիփոնի մեսնելէն ետքը, Նեկտար եւ իւր մայրը գոհացուցիչ գումար մը հանեցին այրի տիկինոջ Հեղինէի, որ հիմա նոյնին տոկոսը կապրի, եւ երկու զաւկները զիսէիր արհաւերքէն քշուելով թշուառ աղջիկը շուարեալ՝ բացերով պաշարուած փողոցի վարժարան մը զրած՝ առ այժմ մեր քով կը բնակի. 5



ՆԵԿ.— Վասն զի առաջին պայման կը դնէր Գարեգինս  
քովէս հեռացնել.

ՀԵՂ.— Կը տեսնեմ որ վերջնապէս միաբդ դրած ես  
զմուզ այս անտանելի կացութենէն չաղատել. կը տեսնեմ որ  
չնչին պատճառներով փախուստ կուտաս եւ ոչ մի յարգանք կը  
մատուցանես մօրդ վերջին կամաց:

ՆԵԿ.— Բնդհակառակն, հօրաքո՛յր, թէեւ պատրաստ եմ  
մ'րս վերջին կամքը յարգել, բայց . . .

ՀԵՂ.— Այդ խօսքերուդ անկեղծութեանը այն ատեն  
պ'տի հաւատամ, երբ ալ վերջապէս դաստիարակիդ Հայր Թովկ-  
մասի առաջարկած երիտասարդ արհեստաւորին ձեռքը չի մնի-  
ժու եթէ վասահութիւն ունիս դաստիարակից վրայ, որ հօր մը  
պէս գուրզուրալով կը խնամէ զքեզ, կարծեմ դէշ ընտրութիւն մը  
չէ ըրածը. այն երիտասարդը առաջին այցելութեամբն իսկ մեր  
սիրաը զրաւեց, եւ ամենէն կարեւորը զիսմօ ա, Գարեգին  
նորա ներկայութենէն որչափ հաճոյք զգաց:

ՆԵԿ.— (Միշտ մտազբաղ) Ո՞հ . . . արդարիւ . . . ճշմա-  
րիտ է:

ՀԵՂ.— Ամկէց զատ, աշխարհիս երեսը մէկը չունի եղեր,  
իւր մայրը 5 տարի առաջ մնուեր է. Նախապէս սա հարցմանս  
պատասխան առներ, վատահն ես Հայր Թովմասի քու վրայ ու-  
նեցած անբաւ գորովոյն:

ՆԵԿ.— Կատարելապէս:

ՀԵՂ.— Ապա ուրեմն հնագանդելու ես իրեն, որ այս աստի-  
ճան քու երջանկութեանդ համար կ'աշխատի:

ՆԵԿ.— Բայց աճապարելու ինչ տեղի կայ:

ՀԵՂ.— Վասն զի 5 տարիներէ ի վեր եղածին պէս, քու  
վայրկենական փոփոխամտութեամբդ բան մըրլավիք չունի:

ՆԵԿ.— Բայց այսափ աճապարանքներէ ալ դէշ հեակւան-  
քներ կրնան ծագիլ:

ՀԵՂ.— Ամիսը անցաւ որ այս խնդրոյն մէջն չի կրցնք  
ելնել առանց որոշում մը տալու. դու զիտես թէ ես մինչեւ  
վերջը չեմ կրնար քու քովկ մնալ. ասկէց զատ, Գարեգին օրէ  
օր միծնալու վրայ է, այլեւս առանց ժամանակ կողարն-  
ցնելու իւր հայրը ճանչնալու է. կը հասկնաս . . . ես եւ զա-  
տիարակդ հեռան տեսնելուս համար է որ կը տանջուինք. խեղճ  
մարդը սկսած է քու յամառութեանդ վրայ ցաւ զզալ եւ վայ

տալ իրեն՝ որ մինչեւ ցարդ չէ կարսղացած վատահութեանդ ար-  
ժանանալ:

ՆԵԿ.— Քաւ լիցի, հօրաքո՛յր, վաս մեղած պիտի ըլլայի  
եթէ ամենափոքր կաոկած միոկ ունենայի դաստիարակիս սրտին  
աղնուութեանը վրայ. նա հօրմէս աւեկի իմ անդորրութեանս կը  
ցանկայ. բայց ի՞նչ կրնամ ընել. ձեռքս չէ . . . կը կասկածիմ  
ամեն անոնցէ որք իմ ձեռքս կը խնդրեն (դեմքը կը ծածկէ)

ՀԵՂ.— Սակայն ալ պէտք է որ ալդ անհիմն կասկածները  
մաքէդ հեռացնես. համոզուելով թէ մենք քու բարեկամներդ  
ենք եւ ոչ թէ թշնամիներդ (Այս միջոցին Գարեգին վագելով  
տեսարան զայ).

**ՏԵՍԻԼ. Բ.** այս այլունունը չեղաւածածն է այս այլունունը այս այլունունը (այս այլունունը այս այլունունը այս այլունունը) — ԴՅԾ  
**ՆՊԵՆՔ ԵՒ ԳԱՐԵԳԻՆ**

**Գ.Ա.Ր.**— Մայրիկ, հայր Թովմասը կուգայ կոր սա ո՞ւր է  
անցածները եկող աղուոր մազերով մարդն ալ հետն է. անկէց  
եսքը Տէր պապա մըն ալ կուգայ կոր:

ՀԵՂ.— (Ուրախ) Վերջապէս, յաջող վերադարձ:

ՆԵԿ.— (Նուաղելու պէս) Ա՞հ . . .

ՀԵՂ.— Նեկտար, սիրելի աղջիկն, ոչ թէ մեզ, այլ Գարե-  
ղինը մի զրկեր իւր վայելելիք երջանկութեանէն:

**Գ.Ա.Ր.**— Մայրիկ, ես բան մը չափոի ընեմ հիւրերուն քով,  
իւելօք պիտի կրնամ, անուշ բերելու ըլլան նէ. ես ալ կուզեմ  
չպիտի ըսեմ. Հիմա երթամ Տէր պապան ձեռքը պապնեմ. հա՞,  
մայրիկ, պազնեմ: (Վազելով կը մեկնի. Թովմաս կը մոնի)

**ՏԵՍԻԼ. Գ.**

ՀԵՂԻՆԵ, ՆԵԿԱՐ, ԹՈՎՄԱՍ.

ՀԵՂ.— (Ընդ յառաջ երբաղով) Ո՞հ, անհամբեր ձեր վերա-  
դարձին կ'ապասէինք:

**Թ.ՈՎ.**— Ես ալ ժամ առաջ վերադառնալու անհամբերու-  
թեանն ունէի:

ՀԵՂ.— Թէպէտեւ զարձեալ անյուսութեան մատնուեցանք:

**Թ.ՈՎ.**— Եւ ի՞նչու.

ՀԵՂ.— (Նեկտարի նայելով) Վասն զի ֆ . . .

թ՛ԱՎ. — Վասն զի ըսել կուզէք թէ նեկտար վատահուշ  
թիւն չունի մեր վրա. ապա ուրեմն ինչու ինձ բացարձակապէս  
կդաման տուիք գործը վերջնապէս կարգալլելու. ահ, ինչ աս-  
տիճան ստորևութիւն ինձ համար, այլ եւս ուրիշ բան չունիմ  
ընկեր բայց եթէ անմիջապէս մեկնի այս տունէն.

ՆԵԿ. — (Դոդ ելած) Ա՛հ, ինչե՞ր կըսէք. (կույայ)

Թ՛ԱՎ. — Վասն զի գիտալովդ հանդերձ թէ քու օգափդ հա-  
մար կ'աշխատիմ տակաւին կը յամառիս. Ահա վերջն անգամ  
կը կրկնեմ թէ երկուքիդ ալ սրտերուն ծանօթ եմ. թէ Զգօն,  
որ իրաւ մնծ անուն մը չունի, այլ համեստ արուեստագէտ մէ  
եւ բարի ձիրքերով օժտեալ համակրելի անձնաւորութիւն մը,  
ուստի ալ յամառելու չէք.

ՆԵԿ. — (Ճարահատեալ անոր բազկացը մէջ նետուելով)  
Ա՛հ, հայր իմ:

Թ՛ԱՎ. — Սիրելի աղջիկս, թող որ հօրաքոյրդ եւ ես զքեզ  
երջանիկ տեսնենք . . . իմա երթամ դինքը հոս բերեմ:

ՀԵՂ. — Ո՛հ, ես ձեզմէ առաջ պարտիմ փութալ (մեկնի շոտապա)

ՆԵԿ. — (Արուին վրայ իյնալով) Բայց կ'երազկմ . . . կ'ե-  
րազկմ:

Թ՛ԱՎ. — Աւելի աղէկ . . . ծիչդ այդ է մեր ուղածը. վա-

զը արթնցէք:

ՆԵԿ. — Ի՞նչու համար այդպէս կ'ըսէք:

Թ՛ԱՎ. — Վասն զի այս երեկոյ իսկ ամուսնացած պիտի

ըլլաք. ամուսնացած պիտի իսկ ամուսնացած պիտի:

ՆԵԿ. — Այս երեկոյ իսկ . . . (դոդրում) և ներօրու թիզան:

Թ՛ԱՎ. — Արդէն երեք մատը կատարուած է. իմ աշակերտս  
Զգօն փոփոխամիտ երիտասարդ մը չէ, եւ որոշած մէկ բանին  
գործադրութիւնը չի ուշացներ, երեւակայէ իւր սրտին ազնու-  
ութիւնը որ երբ քու անցելոյդ պատմութիւնը լսեց, զիս առա-  
ծին պէս ուղղակի իւր տաներէցին տարաւ. «Տէր հացը, ըստ,  
նորա առջեւ ՚ի ծունկ իջնելով, հաճեցէք ներումն շնորհիլ ինձ  
անցելոյն մէջ գործած մէկ յանցանքիս նկատմամբ. բահանայն  
ապշած երեսը կը նայէր. իմնդիրը, կրկնեց Զգօն, ծաղկատի աղ-  
ջկան մը վրայ է, որոյ յոյժ վատահացեալ անմեղութիւնը դաւած  
լինելու յանցանօք կամբատանեմ զինքս. իմնդիրը տղու մը նկատ-  
մամբ է, որ թէեւ չունի անուն, այլ ի՞մ է:

ՆԵԿ. — Ի՞նչ կ'ըսէս. . . . աղանկ բան ըստ ինքը:

Թ՛ԱՎ. — Կրնաս հարցնել քահանային, որ զձեզ պսկելու  
համար հետերնիս եկած է. Ասկէց զատ, աւելի յառաջ երթալով  
վեհանձնութեանը մէջ, ինդրեց քահանային հրամանին առ-  
նել, որ անմիջապէս կատարեազ. միանդաման ինդրեց որ Գարե-  
գինի իւր հարազատ զաւակը ըլլալուն ծնողեան վկացագիր մը  
հանէ, Տէր հայրն ալ խոստացաւ, կը տեսնեմ ուրեմն, սիրելի  
ասջիկս, թէ այս ամենը իմ քեզ նկատմամբ ըստածներուս կա-  
տարելապէս հաւատալուն համար ըրաւ. վերահասու նղաւ քու  
ստարի իւր իւր առաջն այցելութեամբն Գա-  
րատիդ. իսոստովանեցաւ թէ իւր առաջն այցելութեամբն Գա-  
րեգինի վրայ ճշմարիա հօր մը գործով ու սէրը զգացած էր.  
խորի դուռը կը բացուի ահաւասիկ ինքն ալ:

### ՏԵՍԻԼ. Դ.

ՆՈՅԵՔ. ՀԵՂԻՆԸ. ԶԳՕՆ ԵՒ ԳԱՐԵԴԻՆՆ ԽԱՐ

(Հեղինէ դուռը բանայով ներս կը հրամցնէ Զգօնը՝ որ Գա-  
րեգինի ձեռքեն բանած է, Նեկտար նուադելու պէս հազիւ կըր-  
եալ ուրի վրայ կենալ. Զգօն կ'աճապարէ անոր ընդ առաջ  
երրալով ձեռքը բորուել, Նեկտար ամօրախածութենեն կը շա-  
ռազունի. Գարեգին յապուշ կրբեալ, մեյ մը մօրը մէյ մը  
Զգօնին երեսը կը նայի):

ԶԳՕՆ. — Ո՛հ, մի վախնաք ինձմէ . . . ոչ թէ իբր ամու-  
սին, այլ իբրեւ հայր այս մանկան կը ներկայանամ . . . իսկ  
ձեզ համար իբրեւ բարեկամ . . . իբրեւ եղբայր:

ՆԵԿ. — (Կախազելով) Բայց այս աճապարանքը . . .

ԶԳՕՆ. — Աւելի այս մանկան եւ ձեր՝ քան իմ շահուա հա-  
մար պէտք էր. (Հեղինէ եւ Թովմաս այս խօսքերուն վրայ իրա-  
րու հաւատութեան նշաններ կը փոխանակեն) Այսու ու զուրով

ՆԵԿ. — Բայց, տակաւին լաւ մը զիրար չենք ճանչար:

ԶԳՕՆ. — Կը սկսալիք. Հայր Թովմաս, մեր յարգելի զաս-  
տիարակը սորվեցուց մեզ պատուել զիրար :

ԳԱԼ. — Աստուած ըստ, քու հայրդ ու քու մայրդ պատ-  
ուէ. ասիկայ ինծի Հայր Թովմասը սորվեցուց. զուն ալ զիտե՞ս:

ԶԳՕՆ. — (Գրկելով զԳարեգին) Այս, սիրուն հրեշտակս;  
Հայր Թովմաս նոյնը մեզի ալ սորվեցուց երբ քեզ նման էինք:

ԳԱԼ. — (Անոր մազերը շոյելով) Աս ի՞նչ աղւոր մազեր ու-  
նիս (Զգօն Գարեգինը կը պազնէ, Գարեգին ալ զայն):



ալ 'ի դերեւ եկաւ. իրենց կենցաղավարութեան մէջ փոփոխուաթիւն մը չի գործեց, եւ կը մնան ինչ որ էին . . . եղբայր եւ քոյր . . .

ԹՌՎ.—Արդարեւ անհասկնալի զաղտնիք մէ այս:

ՀԵՂ.—Ըսէք թէ զարձուրելի. չեմ կը մարդանի մը նմանցնել Զգօնի այս հակասական ընթացքը. պահելով հանդերձ առ Նեկտար ունեցած պաշտպանութեան պարտականութիւնը, անձնըւ ւիրութիւնը եւ յարգանքը, միշտ կը խուսափի անկէ. Նեկտար, որ առջի օրէն իւր հարստութիւնը անոր տրամադրութեան տակ դրած ըլլալը յայտարարած էր, զարմանօք կը տեսնէ թէ Զգօն մինչեւ ցարդ ձեռք չէ դպցուցած եւ չ'մօտենալու ջանքեր կ'ընէ: Իրիկունները միշտ սենեակն առանձնացած, լրագիր եւ կամ գիրք կարգալով կ'անցունէ. կ'ըսեն թէ մինչեւ ուշ առեն իւր ճրադը կը վառի. իսկ առաւոտները կանուսէն կը մեկնի իւր գործատեղին. թէ եւ Նեկտար կը վափաքի միշտ զինքը հոս ունենալ, վասն զի ունեցած հարստութիւնը բաւական է իրենց: Ասկէց զատ, մեր մտատանջութիւնը սաստկացնող, զմեզ աւելի տանջող կէտը սա է որ, Զգօն, շատ դիշերներ, յանցաւորի մը պէս կը նստի կուլայ եղեր. . . ինչ ըան է այս:

ԹՌՎ.—Կուլայ . . . եւ ինչ պատճուաւ:

ՀԵՂ.—Թերեւս զուք գիտէք եւ . . .

ԹՌՎ.—Ո՛հ, կ'երդնում, Տիկին, թէ այդ մասին ոչինչ զիտեմ, բայց այսուհեաւ պիտի ջանամ իմանալու:

ՀԵՂ.—Մենք ալ չկրնալով հասկնալ, զիշեր ցերեկ կը տանջուէինք. բայց այլ եւս պէտք էր վերջ տալ այս անհանդուժելի կացութեան. ուստի երէկ իրիկուն ինսդրեցի Զգօնէն այս առաւոտ քիչ մը ուշ երժալ գործատեղին եւ հոս ունկնդրութիւն մը չնորհել ինձ, Նեկտարէն գաղտնի. եթէ չկարենամ իմանալ իւր սրախն գաղտնիքը, եթէ տակաւին շարունակէ այս անտարբերութիւնը, վախճանը շատ աղետալի կը տեսնեմ, զի մարդկային կարողութիւնը սահման մ'ունի, եւ մաքի բորբոքումը որչափ երկար ժամանակ զիմացած ըլլայ, կրնայ սակայն մահափթ ըլլալ, այսպէս չ':

ԹՌՎ.—Ո՛հ, ճշմարիտ է, ճշմարիտ. եւ սակայն պէտք է որ . . .

ՀԵՂ.—Բան մալ միտքս եկաւ, մեր ճանչորմերէն կին մը այրի էր, մայր էր իր այրն հետը ամուսնացաւ, այս կ'ապա-

ցուցանէ թէ աւուսինը զինքը չատ կը սիրէր, ուրիշներ ալ նմանապէս սիրուած են, որք միեւնոյն վիճակի մէջ կը դանուէին, եւ չէ՞ մի որ այդ ամնն կանանց պէս նեկտար ալ երջանիկ ըլլալու արժանի, գեռատի եւ չքնաղ է:

ԹՌՎ.—Ո՛հ, հրեշտակ մէ աշակերտունիս:

ՀԵՂ.—Ուրիմն թող չ'ենթաղրէ Զգօն թէ իւր ծնողացը եւ զաւկին վրայ ունեցած սէրէն զատ ուրիշ սէր մը արոփել տուած է Նեկտարի սիրոր:

ԹՌՎ.—Ո՛հ, Տիկին. ինչեր կ'ըսէք. եթէ Զգօն այդ մասին ամենափոքը կասկած մ'իսկ ունեցած ըլլար, միթէ կ'ընդունէր անոր ձեռքը, մասնաւանդ հաստատուեցաւ թէ Նեկտարի հարստութեան վրայ աչք չ'ունի եղեր, զոր ձեռք բերելու համար միայն այնչափ հետամուսներ ներկայացան:

ՀԵՂ.—Ուրիմն ինչու այս արհամարհանքը, այս հեռացումը վեց ամիսէ ի վեր. եթէ այս ընթացքով Տրիփոնէ տեսած անիրաւութեան վրէժը կը լուծէ, պէտք է գիտնալ թէ Նեկտար անմեղ էր. նա իւր հօր յանցանքը քառեկու համար վեց ամիսէ ի վեր տաներէցին ձեռքովք ամիսը 100 զանեկան յատկացուցած է աղքատիկ ընտանեաց:

ԹՌՎ.—Ո՛հ, ազնիւ եւ վեհանձն ոգի . . . սակայն ալ բաւական է. (ուսի ելնէ) պէտք է, եւ պարտիմ բացատրութիւն խնդրել իրենց ընթացից վրայօք. սա իրաւամք թէ երկուքին ալ դաստիարակն եմ:

ՀԵՂ.—Միանգամայն հոգեւոր հայրերնին:

ԹՌՎ.—Այո՛, պէտք է տեղեկանամ իրարմէ այսպէս խոյս տալերնուն պատճառը (մեկնելու, վրայ)

ՀԵՂ.—Զգօն է որ Նեկտարէ խոյս կ'ուտայ. (Յանկարծ մտնէ Նեկտար աջ կողմէն)

ՆԵԿ.—(Մտած ատէնը) Եւ մերջապէս Նեկտար խոյս պիտի տայ ձեր ամենէն:

ԹՌՎ. } (Դողանար) Նեկտար. (Ապշեալ անոր կը նային)

ՀԵՂ. } (Հոդանար) Նեկտար. (Ապշեալ անոր կը նային)

ՏԵՍԻԼ. Բ.  
ՆՈՅՆՔ ԵՒ ՆԵԿՏԱՐ

ՆԵԿ.—Այու, ՆԵԿՏԱՐ պիտի ապաստանի հռն, ուր աշխարհիս վրայ յոյս չունեցողները կը դիմեն յօժարտկամ:

ԹՌՎ.—Ո՞չ, զաւակս, ո՞չ, յուսացէք տակաւին, զի, աւաղիմ ախմարութեանս, զեռ նոր կիմանամ այս ամենը. հաւատացէք ինձ, սիրելի աղջիկս, երջանիկ պիտի ըլլաք դուք, զի ամեն պայման ունիք երջանկանալու:

ՆԵԿ.—Ո՞չ, այդ խօսքերը մը կրկնէք, բնագրմամբ գիտէք թէ այս հարստութիւնը ինձ մահառիթ պիտի ըլլար. եթէ կը կարծէք թէ հարուստ մը վիշտ չունենար, թէ կրնայ միշտ հանգիստ կեանք մը վարել ո՞հ, շատ կը ոխալիք. Այս ամուսնութիւնը՝ որուն այնչափ դժկամակեցնյ. — Եւ որուն թէեւ աւաղ, վերջապէս ճարանատեալ համակերպեցայ. — ուս պատճառաւ. էր միայն թէ ամեն անոնք որ երեսս պիտի նային, նոյն նայուածքով լսել պիտի ուզեն թէ ես՝ (գլխիկոր, ցածէն) անպատիւ մայր մ'եմ, եւ պիտի խորշին ինձմէ. (աջքերը կը սրբէ) ո՞հ, պահ մը կարծեցի թէ այս ամուսնութեամբ սրաէս պիտի հեռանայ այն սեւաթոյր վիշտը. . . բայց ահա կը տեսնեմ որ մինչեւ գերեզման ապատելիք չունիմ անկէ. ուստի պէտք է հեռանամ այս առոնէն առանց մէկը մեղաղրելու: (Զգօն յանկարծ կը մտնէ)

### ՏԵՍԻԼ. Գ.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ԶԴՈՆ

ԶԴՈՆ.—(Մտած ատենը) Եւ ուր պիտի մեկնիք, ՆԵԿՏԱՐԻ ՆԵԿՏՈՐ հազիս, կրնայ ինքզինքը քեւարոնի մը վրայ ճգել, դէմքը ծածկելով. Զգօն աչք կ'ենէ թովմասի եւ Հեղինեկի որք, ասարսափահար եղած էին, ճախ կողմի սենեակը քաշովի, անոնց նոնք ալ կը հնազանդին եւ կը մոռնան դրուք զոցելու. անոնց մեկնելին վերջը Զգօնի եւ ՆԵԿՏՈՐԻ նայուածքները իրարուպիտի հանդիպին. ՆԵԿՏՈՐԻն՝ յանցաւորի մը պիս եւ Զգօնի պիտի հանդիպին. Զգօն դոդդոջուն բայլերով կը յառանց գոջացողի մը պիս. Զգօն դոդդոջուն բայլերով կը նստի, եւ զլոխանայ, քեւարոն, մ'առած ՆԵԿՏՈՐԻ դէմք կը նստի, եւ զլոխ-

կըր՝ շնորհալի ճայնով մը կը հարցնէկ) թիչ մ'առաջ մեկնելու խօսք կ'ընէիք. կը հաճիք արդեօք ինձ իմացնել թէ ուր պիտի երթաք, եւ կամ ինչ բան եղած է ձեր այս մեկնելուն շարժադրմը:

ՆԵԿ.—(Գլուխը մեկ կողմ ծուած՝ եւ աջքերը խոնարհած) Զգօն . . . վեց ամիս է որ քաջ համոզուեցայ թէ զուք Գարեւզինի համար ճշմարիա հայր մէք . . . ուստի աներկիւղ եւ կիմար ճշմարիա սրտով կրնամ յանձնել զինքը ձեր գորովոյն եւ պաշտանդարտանը, զուք ալ հաճեցէք թովարել ինձ որ Մայրապետին որբանոցը քաշումի:

ԶԴՈՆ.—Բայց ինչու այդ որոշումը . . .

ՆԵԿ.—Վասն զի յանցանք մը քաւելու համար եթէ բաւական էր զղջումը, կարծեմ թէ չափէն ալ աւելի զղջացի հօրս համար որ ձեր կործանման եւ մօրդ մահուան պատճառ եղած էր. բայց տեսնելով որ ձեր ներովութեանը չ'արժանանալէս զատ յաճախ արտասաւքներուղ պասճառ եղած եմ. . . (Զգօն կը յաճախ արտասաւքներուղ պասճառ եղած այս, Զգօն, ներելի է ինձ խօստպանիլ ձեզ, քանզի ադրդայ) այու, Զգօն, ներելի է ինձ խօստպանիլ ձեզ, զանզի ամուսնաւ էք . . . այսինքն եղացարա. . . (ցածէն) ես՝ զձեզ (զըիխիկոր) այլապէս քան զքոյր սիրելու դժբաղութիւնն ունեցայ մասունք կը հիւծիմ . . . ալ չեմ կրնար ապրիլ այս . . . հոռ մնալովս կը հիւծիմ . . . նուալի կեանքս ձեզ համար, պէս. թողէք որ մեկնիմ . . . (նուալի) կեանքս ձեզ համար, որդւոյս համար աղօթելով պիտի անցունեմ, այս միայն պէտք է ինձ . . . այս բաժանումը վիշտ չպիտի պատճառէ ձեզ . . . է ինձ . . . այս բաժանումը վիշտ չպիտի պատճառէ ձեզ . . . զուք ինձ համար ներովամիա գորով մը, վիճ զթութիւն մը միան ունեցած էք այն օրէն ի վեր յորում ինձ հանդիպեցաք. զուք իրաւամի զիս չէք սիրեր, վասն զի ես մացր եղած եմ այս պիտի կերպով մը . . .

ԶԴՈՆ.—(Գոչելով) Զձեզ չեմ սիրեր . . . լաւ իմացէք, ՆԵԿՏՈՐ, ես ալ նոյնպէս հոգւոյս զօրութեամբը զքեզ կը պաշտեմ, իսիղձս . . . ահ. իսիղձս . . . (յէմքը ձեռացը մէջ առած կարտասուն ես՝ ՚ի ծունը լինէ)

ՆԵԿ.—Եւ իրաւունք ունի իսիղձդ զքեզ արգիլելու, զի ես յանցաւոր մէմ:

ԶԴՈՆ.—Ո՞չ, ո՞չ, երբէք. այդ բանը մտքերնուղ իսկ մի անցունէք:

ՆԵԿ.—Ուրեմն . . .

ԶԴՈՆ.—(Հեծկուալով) ՆԵԿՏՈՐ, որովհետեւ գաղտնացա

մասով թուղոցի որ բերնէս փախչի, պէտք է որ վերջապէս ամիսէ ի վեր իմ ունեցած ընթացքիս հաշիւը տամ քեզի, ի մէ բան ծշմարտութիւնը խոստովանիմ ամբողջապէս. փան զի, խիղճը՝ որ անաշառ դատաւոր մ'է, որ ինքն է ամբաստանող, ինչ քըն է վկայն, հինգ տարիներէ ի վեր կը տանջէ զիս. իւր ձեռքէն ազատելու համար պէտք է ծշմարտութիւնը խոստովանիմ քեզ. չեմ կրնար այլ եւս պահել:

ՆԵԿ.— (Զարմանօք) ծշմարտութիւնը . . .

ԶԳՕՆ.— Նեկտար, թերայի հրդեհին մարդը ես էի. . . Թարեգինի հայրը . . . ես եմ.

ՆԵԿ.— Դուք . . .

ԶԳՕՆ.— Զէք հաւատար խօսքիս, ոհ, ստուգիս անհաւատալի է. փամն զի ես ինքնին խենդ մ' էի դարձած, խենդ մը զինովութիւնէն ու զայրոյթէս . . . ամեն բան կորոնցուցած էի... հայրդ իմ կործանմանս պատճառ եղած էր, եւ որ աւելին է մօրս մահը փութացաւցած էր. ուստի ես ալ ու զեցի վրէժլուծել. . . այն թշուառականը. . . այն ճիւաղը . . . ոհ, այո, ես եմ. . . ես եմ.

ՆԵԿ.— (Երկու ձեռքերով դէմքը ծածկելով) Դուք . . . դուք . . .

ԶԳՕՆ.— Քրէական յանցանքս քաւելու առիթը ներկայացաւ, — սոյն ամուսնութիւնը, — պատիւը ձեզ հատուցանելով կարծեցի թէ անձնուրացութեամբ պիտի կարենայի ապագային երջանկութիւնը տալ քեզ, բայց Աստուած չի կամեցաւ. հակառակ իմ ճպանցս սրտիս մէջ զրաւ սոյն մահասիթ սէրը, ինչպէս նաեւ քու սրտիդ. այս սէրը իմ պատիմս է զոր կ'ընդունիմ, իսկ զուք, Նեկտար, ոհ ինչու կը սիրէք զիս. (կույայ. Թովմաս եւ Հեղինէ ծախ կողմի սենեկին բաց բողած դունէն պիտի նային զարմանամար)

ՆԵԿ.— Վամն զի առաջին օրէն բնագրումս չէր խաբուած, վամն զի Թարեգինը կը սիրէք իբր ձեր հարազատ զաւակը, ծշմարիտ հօր մը գորովն ու խնտմքը տնիքը անսր վրայ առաջանաւ:

ԶԳՕՆ.— Բայց այլեւս զիս մի սիրէք, որպէս զի ես միայնակ լինիմ վշտաչարչար. քանի որ ամեն բան իմացաք, ձեզ համար ոչ այլ ինչ կրնամ սպալ բայց միայն գարշանաց եւ անիծից առարկայ մը . . . ես եմ որ ձեր զեղեցկագոյն տարիներն արաւաւորեցի, ոհ, ես եմ որ ձեր հայրն ու մայրը մեռցուցին

ՆԵԿ.— Լոկցէք. ո՞հ, լոկցէք եւ ոտք ելէք. քանի որ դուք այդ խոստովանութեամբ իմ մինչեւ գերեղման տանելիք մահառիթ վշտէս զիս կաղատէք, այսինքն այլեւս մութի մէջ չպիտի խարիսափիմ դիանալու համար թէ ո՞վ կրնար ըլլալ Գարեգինիս հայրը, ուստի ոտք ելէք:

ԶԳՕՆ.— Ո՛չ, ո՞չ, մինչեւ որ խոճիս ակնկալած ձեր ներութեանը չ'արժանանամ, չեմ կրնար ոտքի վրայ կանգնիլ:

ՆԵԿ.— Ո՛չ, Զգօն . . . բայց ես ալ յանոն հօրս, որ քու վշտացդ եւ մօրդ մահուանը պատճառ եղած է, ես ալ քու ներութեան կը կարօափիմ: (անոր դիմացը ի ծունք իջնէ, Թովմաս մտնի, իսկ Հեղինէ դրանը մեջ կեցած կուլայ).

ՏԵՍԻԼ. Դ.

### ՆՈՅՆՔ ԵՒ ԹՈՎՄԱՍ (Մոնելով)

ԹՈՎ. — Սկրելի որդեսակը, հիմա որ ամեն բան յայտնուեցաւ, Աստուած կը ներէ ձեր երկուքին ալ, զի պէտք է զիտնաք թէ Աստուծոյ առջեւ անքաւելի յանցանք մը չկայ. մանաւանդ թէ երկուքիդ ալ զղջումը կատարեալ եղաւ. ուստի ոտք ելէք, եւ մտիկ ըրէք, (կ'ելնեն) Նեկտար, այլ եւս թողմիտդ հանդարտի, զի ահագար զաւակիդ հայրը, եւ այսշափ ատենուան քաշած տառապանքներդ պէտք է վերագրել այն ընդհանուր առածին թէ «Հօր յանցանքը շատ անգամ զաւակը կը քաւէ» Այո՛, մեր այս վաղանձուկ կեանքին մէջ ինչ որ պիտի ընենք, լաւ մտածելու ենք անոր վրայ. անմնղին իրաւունքը չի լրնաբարուիր, զիանալով որ անոր պաշտպանը Աստուած է եւ զամի երեսէ չի ձգեր. որ վաղ կամ անագան կը պատմէ զմեկ որդւոց յորդի. արդարութեան ձեռքէն չենք կրնար ազատի, եւ եթէ ման իսկ շուտ վրայ հասնելով յանցանք արդարութեան ձեռքէն փախցնէ, նորա անմեղ զաւակները վաղիւ պիտի քաւեն: Հետեւաբար, Նեկտար, զունքու հօրդ յանցանքը քաւեցիր: Թողմ քու խիղճդ ալ հանդարտի, Զգօն, զի զղջումդ կատարեալ եղաւ, եւ զտար այն հարստութիւնը, զոր ձեռքէդ շրթած էր Տրիփոն. որով կը հաստատուի նոյնպէս այն սքանչելի պատգամը թէ «Արդար իրաւունքը ուշ կամ կանուխ իւր անըլ կը գտնէ», ուստի զրկցէք ձեր հա-

րազատը. Հեղինէ Գարեգինի ձեռքէն բոնած տեսարան գայ.  
Զգօն եւ նեկտար կը զրկեն զայն.)

**ՀԵՂ.**— (Ուրախութեան արտասուրով) Շնորհակալ եմ, Աս-  
տուած իմ, շնորհակալ եմ. ալ հանգիստ սրտով կը մեռնիմ տես-  
նելով զաւակացս այս սուրբ միութիւնը!

**ԹՌՎ.**— Հիմա, այս իրիկաւն, Պ. Զգօն, իմ վաղեմի աշա-  
կերտս Բնչ կը խմէ. միշտ յստակ ջնուր:

**ԶԳՕՆ.**— (Ցնծութեամբ) Ա'չ, ո'չ, խղճի կատարեալ հանդար-  
տութեամբ ուխտէս կարձակեմ զինքս, վասն զի փրկուեցայ աշ-  
խարհի այն գեհւենքն՝ որ խղճի խայթ կը կոչուի. նեկտար ներեց  
ինձ. ուստի հին զինքով պիտի բաղխնենք գաւաթնիս:

**ԹՌՎ.**— Օ'ն, ուրեմն, ի սեղան հարսանեկան:  
(Ամենքն ալ ուրախութեամբ մեկնելու վրայ կ'ըլլան.)

## ՎԱՐՍԳՈՅՔԸ Կ'ԻՉԱՆ

### ՎԵՐՋ



13698-15702  
24593 - այլ. 2 -

## ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Տ. Գ. ՓԱՓԱԶԵԱՆԻ

Պետրոս և Ակիմա. վէպ . . . . .	(Սպառ.Էա)
Խաղբուզի Քնաշրջիկը. վէպ . . . . .	» »
Հնչակ. զուարձաբանութիւնք Ա. Բ. Գ. Դ. Ե. հասորք . . . . .	» »
Շատախօս սափրիչը. կատակախաղ. Թարգմ. . . . .	» »
Զինուորական Սթեւան, կատակախաղ. Թարգմ. . . . .	» »

Դէմ.

---

Արային զրօսանք. տեղական կեանքէ թատերախաղ . . . . .	3
Երգարան թատերական . . . . .	3
Երանոս աղբար. կատակախաղ . . . . .	1
Հաղար և մի զրօսուցիչ մանրամիպք Յ հասորք . . . . .	22
Դիտական զուարձափ զրօսանք, պատկերազարդ Ա. հասոր . . . . .	5
Կաղանչէք առ մանկան, պատկերազարդ . . . . .	1
Ներկարարը կամ մողք և աստղաւ, թատրերզ. . . . .	3
Երեւակայական հիւանդ, կատակախաղ. Թարգմ. . . . .	2
Ընտանեկան թանգարան պիտանի զիս-ելեաց. Թարգմ. . . . .	3
Սև զզեկի աւերակները, թատրերզ. Թարգմ. . . . .	7
Հաւատք. Յոյս. Աէր թատրերզ. Թարգմ. . . . .	3

ԸՆԴ ՄԱՄԻՈՎ

ՏԵՂԱԿԱՆ ԿԵԱՆՔ


## ԵՐԿՈՒ ՄՆՏՈՒԿՆԵՐ

ԿԱՄ

ՄԱՄԻԿՆ ՈՒ ԹՈՌՆԻԿԸ

Երգախառն թատրերգուրիւն 5 արարուած և 7 պատկեր

Մեր ժողովրդեան մեծազոյն մասին, այն է միջին զատու ընտանեաց թէ նիւթապէս և թէ բարտցապէս աղքատանալուն բուն շարժառիթը և անոր զարմանը մտանանիշ ընող խր- բատալից և զուարձախառն թատրերզութիւն մ'է :



ՊԱՏՐՍՍՈՒԵԼՈՒ ՎՐԱՅ

## ՕՂԱԹԱՓ ԷՄՄԻՒԻՆ ՀՈՐԾՆԻՔԸ

Կամ

ՄԵԾԱԽՈՍԻՆ ԴԼԻՈՒՆ ԵԿԱՄ ՓՈՐՁԱՆՔԸ

Երգախառն և պարախառն կատակերգութիւն 3 արարուած

2013

9-38

1569.8

15699

15700

15701

15702

24593